

613.95
U-44

20 JUL 2010

Հաստիք. Օրոք ու բայց հայութիւն ու ու

(Տեսակ)



613.95
Մ-44

21%

ՏԻՐ ԱՐԵՎԻ ԿԵՐՈՆ ԱԼԻՎԵ

17 Ծառ պահանջման դրույթ

Ավագ գիլիադան է քրոջ

Առաջ առաջ պատմութեան

Տարած աշխարհ

4. Թուղթ

1912

6/3.95
Մ-44

այս

98

ՏԵՍԱԿԱՆ
5

ՏՈՒԹ. ԱՐԹԻՆ ՄԵԶՊՈՒԽԵԱՆ

ուրախ

ՄԱՆՈՒԿԱՆԵՐՈՒ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒՅԻՒՆ



ՏՊԱՐԱՆ “Շ.Ա.Ն.Թ.”,
Դալարիս
1912

26 JUN 2013

3220

20Ն

Սկոլքի, Մեծ նոր զիւղի,
Զենիլերի, Օրբագիւղի,
Ակմեյիկի ու ոչակայ
զիւղերու բարեկամներուն:

ՀԵՂԻՆԱԿԻՆ



23.6.
40

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Երջանկութեան առաջին պայմաններէն մէկն է առողջութիւնը :

Այս որ առողջ է, արդէն երջանիկ է :

Բայց առողջ բլալու համար բաւական չէ առողջ ծնիկ, այլ պէտք է մարդկային մարմնոյ, այդ մեքենային ամէն մէկ մասին կանոնաւոր ու բնախօսական պաշտօնավարման հարկ և զած նիւթերը ու հիւթերը հայթայթել; Բժշկութիւնը միայն դեղերով չի բժշկեր, այլ շատ անգամ, առողջապահական միջոցներու (սնունդ, օդ, հագուստ, հանդիսա և այլն) ու կանոններու հետեւողութեամբ: Քաղաքակրթեալ երկրի մը մէջ բնակող անհատ մը, կենդանիի մը պէս ապրելու չէ, իր մարմինը չարաշար գործածելու չէ, պէտք է զիտնաց թէ ո՞րն է իր մարմնոյ բարին ու չարը, իր բարեկամը ու թշնամին:

Մեր մէջ դժբաղդաբար, շատ քիչեր կը զբաղին գեռ այս ամենակարեւոր խնդրով ու շատ մը դաւառներու մէջ առողջապահութեան դէմ ոճիրներ կը գործուին:

Այսպէս ամէն օր ականատես կ'ըլլանք անշափահաս արենակից ու անցարմար ամուռաւութիւններու, (1) բազմածնութեան մահացու արդիւնքներու, յուի կամնագուռութեան, (2) արտառոց կերուխումներու, չարաչար յոգնութիւններու, սեռացին անժուժեկալութեանց: և այլն: Ահա՝ մեր ձեռքովը առաջ եկող դժբաղդութիւններ որոնց դարմանը պէտք է ցոյց տալ տգէտ ժողովուրդին:

Այս առթիւ ուղեցինք, մասնաւորաբար մանուկներու առողջապահութեամբ զբաղիլ:

(1) Կարդալ այս մասին իմ գրած յօդուածս ՄԱՍԻՍի մէջ, 1904.

(2) Ժամանակ օրաբեր 1909.

Գիրք գրելու մարմաջէն ու ախտէն բնաւ վարակուած չենք ու գիտենք որ դեռ մեր մէջ զիրքերու ընթերցումները դեռ իրենց բուն նպատակին չեն ծառայեր, բայց յոյս ունինք որ եթէ քիչեր իսկ կարդան ու ըմբռունեն թէ կնոջ մը կոմինտուութիւնը մանկիկի մը համար բնաղդային աննդառուութիւն մը չէ, կենդանիներու նման, այլ գիտութիւն մը՝ որուն ամէն մէկ շարժումը մէկ մէկ կանոնի ու պէտքի կը ծառայէ, վարձատրուած պիտի համարենք ինքընքնիս :

Գոնէ եթէ ժողովուրդը գիտնայ ու հետաքրքրուի որ նորածին մը մեծցներու կերպ մը կայ որ ամբողջ քաղաքակրթեալ աշխարհի մէջ կ'իրադրուի ու հիանալի արդիւնքներ ստուջ կը բերէ, ու ամէն օր հարիւրաւոր մանկիկներ ստույդ մահէ մը կ'աղասին, բայց է մեզ: Ցաւալի է դիմել շատ մը գաւառներու մէջ, մէկ կողմանէ այն խնամքը զոր գիւղացին յոյց կուտայ իր շերամին, անոր օդին, տերեւին, հանգստութեան ու անընդառուութեան համար, ու միւս կողմանէ այն անհոգութիւնը որուն մէջ թողած է իր մանկիկները:

Ուրեմն շերամը աւելի բաղդաւոր է քան մանկիկ մը, զաւառներու մէջ: Որովհետեւ գիւղացիները գիտեն թէ ան ինչ բանի պէտք ունի կամ ե՞րբ և ո՞ր ժամերուն մնունդ տալու է անոր համեմատ համարատ ու հանգիստ կը մնջնայ: Խեղճ գիւղացի տղայ, շերամի շափակ յարդ չունիս: Բայց չեմ կարծեր որ գարձեալ տղէտ գիւղացին ըլլայ պատասխանատուն, այլ կրթութիւնը վարող իշխանութիւնը, որ շերամաբուժական հաստատութիւններ հիմնած է, և ոչ ինչ ըրած է մանկարուծութեան համար: Քանի որ կառավարող տարրը դեռ այդ մասին մնծ բան մը չէ ըրած, ամէն միջավայրի դարդացող դասակարգ, ամէն անհատ պէտք է իր տան, ընտանիքին մանկիկներուն առողջապահութիւնը ինք գործադրէ ու կառավարէ:

Պէտք է նախ գիտնալ թէ նորածին մը որ կանոնա-

ւոր կերպով, առողջապահիկ կանոններու հետեւելով կը մնջնայ, դրեթէ չհիւանդանար: Միւս կողմանէ այն մանուկները որ միշտ հիւանդոտ, ախեղծ են ու միշտ կուշան, անպատճառ յոռի կաթնատուութեան հետեւանքով է:

Կանոնաւոր դինցումը շատ մը մանկիկներ ստոյդ մահէ մը կ'աղատէ:

Եատ մը կեդրոններու աղքատ դասակարգերուն մէջ, բժշկական հսկողութեամբ, կարելի եղած է, մանուկներու մահերու թիւը 100ին 30ին՝ 20ի, 10ի ու աւելի պակասի իջեցնել:

Մեզ ծանօթ գաւառներու մէջ, կը ցաւինք յայտնելու թէ, տեղ տեղ մանուկներու մահերու թիւը, ծնունդի թիւին կէմն է:

Անչափահաս ամուսնութիւններու չնորհիւ գիւղացի կին մը, ամբողջ արգասաւորման շրջանին՝ 13էն 46 տարեկան անդադար մայր ըլլալու վտանգին մէջ է:

Բաղմաննութիւնը մէկ կողմանէ, դինցման տղիւտութիւնը միւս կողմանէ, շատ մը մայրեր ու մանուկներ կամ մահուան կը գաւառապարտուին և կամ հիւանդոտ ապրելու:

Նոյնպէս պէտք է լաւ գիտնալ որ, շատ մը հիւանդութիւններ, թոքախտ, վերնոտութիւն, ապուշութիւն, բարոյական յոտի սովորութիւններ, սոկորի տկարութիւններ, գիթի, ականջի, աչքերու, ստամոքսի, աղիքներու ևայլն ևայլն հիւանդութիւններ, մանկական շրջանի մէջ արմատ ու ծիլ ձգած են:

Եւրոպայի մէջ, մանուկներու յատուկ հիւանդանոցներ, մանկապաշտպան հաստատութիւններ, մանկապատան հարկներ, այցելու բժիշկներ՝ հոգածու են մանուկներու առողջապահութեան ու կանոնաւոր անման:

Մեր մէջ, եթէ չունինք այդ գիւրութիւնները, գոնէ ամէն ընտանիք պէտք է հետեւի իր մանուկին առողջապահութեան: Ու ամէն բարեկնցիկ մայր, պէտք է

պարտք համարի երթալ հսկելու միջին ու աղքատ դասակարգեաւ զաւակներուն կաթնտուութեան վրայ, ինչպէս կ'ընեն Եւրոպայի սէջ ու պէտք եղած խրատները տայ: Սաիկա անփոխարինելի բարիք մը պիտի ըլլայ անոնց համար, ու միււնոյն ատեն միսիթարութիւն մը:

Վերջացնելու առթիւ մեր այս երկու խօսքը, մեր շնորհակալութիւնները կ'ուզենք յայտնել ծանօթ զեագործ թահութիւննեան էֆէնտիի, որ բարեհաճեցաւ իր ճարտար ու նուրբ գրիչով պատրաստել այս դիրքին՝ կողքը ու մէկ քանի նկարներ:

ՏՈԹԹ. ԱՐԹԻՆ Ն. ՄԵԶՊՈՒՐԵԱՆ



ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ

1.— Յղի կնոջ առողջապահութիւն

Առողջ յղի կին մը որ մայր ըլլալու մօտ է և իր զաւակի դիեցնելու նպատակ ունի, պարտի՝ ծննդաբերութիւննեւ դոնէ մէկ ամիս առաջ մարմնական ամէն տեսակ յոդնութիւններէ զգուշանալաւ:

Կառք պէտք չէ նստի:

Ուտելիքը մաքուր, թարմ ու մննդաբար ըլլալու է: Զանալու է պնդութիւն չունենալ, և եթէ ունի՞թիթեւ մաքրողական՝ մը առնել լուագոյն է: Սզի կերակուր պէտք չէ ուտել:

Հարկաւոր է մէղը քննել տալ, կամ բժիշկի մը կամ դեղագործի մը. յդութեան սկիզբը՝ ամիսը մէկ անգամ, վերջին եռամսեային՝ 15 օրը մէկ անգամ:

Եթէ լնասապիտակամիզութիւն կայ, բժշկին պատուէրին համաձայն մնունդ առնելու է:

Ծոտ մը կրներ, սոյն պարզ ու դիւրին նախզգուշութիւնը առած չըլլայնուն համար, յդութեան տաեն, ծննդաբերութեան միջոցին և կամ տղաբերքէ վերջը՝ երբեմն թեթեւ, երբեմն մահացու հիւանդութիւններու ենթակայ կ'ըլլան:

Անհրաժեշտ է մարմինը մաքուր պահել: Շարաթը երկու անդամ բաղնիք երթալու է, կամ տանը մէջ լուացուելու է:

34^o տաքութիւնն լոգամնք՝ տասը վայրկեան տեւողութեամբ :

Սեղմիրան գործածելն հակառողջապահիկ է . եթէ գործածել ալ պէտք ըլլաց , գոնէ սեղմելու չէ ու սեղմիրանն առանց կիսուկրի ըլլալու է :

Բերանն ու ակւաները մաքրելու է , եթէ կարելի է՝ ատամնաբոյժի մը միջոցաւ :

Ծննդաբերութեան 10-15 օր մնալով , ծիծառատողները լուալու և մաքրելու է օղիով կամ եփած ջուրով :

2.— Յլի կին մը կաբնեու պիտի կրնայ ըլլալ

Յզի կին մը անպատճառ կաթնառու չի կրնար ըլլալ : Շատ մը պարագաներու մէջ պէտք է բժշկի մը խորհուրդ հարցունել :

Կին մը կրնայ առաջին յդութենէ մը վերջ լաւ ստնառու մը ըլլալ . իսկ երկրորդ , երրորդ ծննադաբերութենէ մը ետք՝ անկարող կամ փոխադաբար :

Կիներ որոնք թոքախտաւոր են , արտի , երիկոմունքի հիւանդութեանց հնթակայ , և կամ սակաւարիւն , սաստիկ ջզային , կարկինոսային , պէտք չէ դիեցնեն իրենց զաւակը :

Կարգ մը տարափոխիկ ու միքրոպային հիւանդութիւններու միջոցին՝ կաթնառութիւններելի ըլլալը կամ ոչ՝ որոշելու համար , բժիշկին խորհուրդ հարցնելու և ըստ այսմ վարուելու է :

Վեներախտաւոր հօրմէ ու մօրմէ ծնած մանուկը

պէտք է առողատճառ իր մօրմէն ծծէ կաթը : Պէտք չի կայ ստնառու բանելու :

Եթէ անդիտակցութեամբ , անդգուշութեամբ և կամ անվտանեմաթեամբ՝ վարձկան կաթնառու մը վեներախտաւոր նորածինն մը դիեցնէ ու ինքն ալ վարակուի , այն պարագային ստնառուն պէտք է պահել : Եղած տան մէջ լուագոյն կերպով կրնայ խնամուիլ և իր զաւակը , ամուսինն ու ընտանիքին անդամները չեն վարակուիր :

Ենդհանուր կամսն պէտք է ընդունին մայրերը՝ ստնառու մը վարձելէ աստղ բժշկի մը քննութենէն անցնենել : Սանառու կին մը երկեք պէտք չէ անծանօթմանուկ մը դիեցնէ :

3.— Նորածինն աշխարհ եկած ժամանակ ու յաջորդօրերուն ինչպէս կ'ըլլայ եւ ինչպէս պէտք է ըլլայ

Նորածինը՝ բեղմնառութեամբն 265 կամ 270 օր վերջնէ որ կը ծնի :

Բացառուկի կերպով , մեծ գժուարութեամբ՝ 200 օրուան պառող մը ներսորդանդային կեանքէ գուրս արագանդային կեանքի մէջ անեցնել ու մնացնել կարելի եղած է :

Երախտն ծնած միջոցին մարմինն իւզստ հիւթով մը ծեփաւած ու ծածկուած է : Եթէ առողջ է , մորթը վարդագոյն կամ կարմիր ըլլալու է :

Միջին հաշուով , ծմնբութիւնը երեք հաղարակամ (քիլօ)էն երեք քիլօ 250 կրամ կ'ըլլայ :

Աղջիկներու կշուր մի քիչ աւելի պակաս է մանշերու կշիռն բաղդատմամբ :

Երբեմն 4 կամ 5 քիլօ կշռող մանկիկներ կը ծնին :

Առաջին չորս օրերու միջոցին նորածին 150էն 300 կրամ կը կորանցնէ իր կշխէն, հինգերրորդ օրէն սկսեալ կը սկսի մեծնալ ու ծանրնալ:

Ութերրորդ օրէն մինչեւ տասներրորդ օրը՝ ծնոծ օրուան ծանրութիւնը կ'ունենայ:

Հասակը կամ երկայնութիւնն է 50 հարիւրորդամէդը (սանդիմէթր):

Ծնելէն վերջ, երբ պորտակապը կապուած է, աճառաւոր տաք ջուրով նորածինը լողցնելու և լողանաքէն վերջ պորտին վրայ մաքուր բամպակիր (Խորոպական, գեղարանի) կտոր մը զնելու և վրայէն բարակ կտառով մը փորին վրայէն կապելու է:— այս բամպակին օրը երկու անգամ փոխելու է:

4.— Հազուս, ուր ու խանձարուրք

Մանուկները պաղեցնելէ զգուշանալու է, մանաւանդ ձմեռ ժամանակ: Վիչ պաղէ մը՝ հարբուխի և կուրծքի այլեւայլ հիւանդութեանց ենթակայ կ'Ելլան:

Շատ տաք պահելն ալ լաւ չէ:

Յանձնարարելի հագուստներն ու շորերը, որոնք քաղաքակիրթ աշխարհի ամէն կողմնը կը դործածուին, երկու աեսակ են:— Քրանսական դրութիւն և անզլահական դրութիւն:

Քրանսական լոթերէնը կը կազմին հետեւեալներն,

Բարակ կտաւէ շապիկ մը, ետեւէն՝ կոնակէն բաց, մարմինին վրայէն հաղցնելիք:

Վրայէն՝ ֆանէլա շապիկ մը:

Բամպակէ բիքէ շապիկ մը: Կուրծքը ու իրանը

ծածկելու համար քառակուսի կտաւէ շոր մը զոր երկուքի ծալլելու է, մէկ անկիւն մը՝ հակառակ ծայրի անկիւնին վրայ, ինչ որ եռանկիւնի ձեւ կ'առնէ: Այս եռանկիւնաձեւ շորին ոտքն անութներուն, թեւերուն ատկէն մարմինին շուրջը դարձնելու է: Իսկ ծայրերը՝ պրունգներուն ու ոտքերուն վրայ, և մէջանկերը վատթելու է: Վրայէն, քառաձեւ բամպակէ կամ բիքէ շոր մը ու աւելի վրայէն մեծ փանէլա մը:

Վիզին շուրջը բարակ, նուրբ կտաւէ փողկապ մը որ կը ծառայէ թէ՛ վիզը տաք պահելու և թէ՛, եթէ մանկիին շովիքները վազեն, կամբը դուրս տայ կամ փասէ, լաթերը չազառատին. չի թրջին, ու զիւրութեամբ փոխուի:

Եթէ երախան քիչ մը մեծնայ, աւելի լաւ է վիզը կապել կրծկալիկ մը:

Այս գաղղինկան լաթերէններով, նորածինին թեւերը գուրս կը մնան ու ազատ:

Հազարանիերը, շապիկներն ու շորերը թուլ կապուած պէտք է ըլլան, որպէս զի ազատօրէն կարենայ թեւերն ու ոտքերը շարժել ու խաղցնուլ:

Իսկ անգլիական գրութեան մանկական հանդերձեցներն են:—

Մարմինին վրայէն թուլ կտակ մը փոթթուած:

Վրայէն կտաւէ շապիկ մը:

Վրայէն փանէլայէ շապիկ մը:

Բիքէ շապիկ մը, երեքն ալ ետեւէն բաց:

Շոր մը կէս մէջքէն վար+ վրայէն բամպակէ, կտաւէ և կամ փանէլայէ, եղանակին համեմատ վարտիք մը՝ առջեւէն ու քովերէն բացուելիք ու կոճկուելիք:


Այս վարտիքին բանալն ու գոցելը դիւրին է ու շորը փոխելը պարզ:

Գուլպա, բռորդէ կօշիկներ ոտքերուն համար :

Ամէնուն վրային՝ առանց թեւի՝ ֆանէլայէ մէկ կամ երկու շրջաղղեստ ու փողոց ելլելու համար վերարակու մը :

Այս գրութիւնը քիչ մը նախընտրելի է՝ երբ մանակիկը սկսի մեծնալ :

Ամերիկայի մէջ, նորածինին վիզն ու թեւերը մերկ կը թողուն ասներ մէջ : Մեր երկրին (Թուրքիոց) համար՝ խոհեմութիւն է այս գրութիւնը չի գործածել :



5.— Ննջասենեակ, օրօրոց, անկողին

Նորածինին սենեակը մեծ, լուսաւոր ու պարզ ըլլալու է : Նախընտրելի է երկու խուց ունենալ, եթէ կարելի է, մէկը՝ ցարեկուան համար, միւրը՝ գիշերուան : Եթէ մէկ սենեակ միայն ունի, օրուան մէջ մէկ-երկու անդամ պատուհան մը բաց թողելու է, որպէսզի օդը փոխուի :

Մանուկը որչափ աւելի մաքուր օդ ծծէ, այնքան առողջ կ'ըլլայ :

Ամառուան եղանակին արեւը մէջն առնող սենեակ մը ունենալ անհրաժեշտ է :

Սենեակին աստիճանն 16էն 18 հարիւրամասնեակ աստիճան պէտք է ըլլայ: Քսան աստիճանէն վեր ատքութիւն վնասակար է :

Սենեակին մէջ փոշի առնող ու պահող վարագոյներ ու կարասիներ գտնուելու չեն: Գետինը թաց լաթով սրբելու է: Անոնք որ կարող են մոււամպա փոել՝ փը-

սելու են, վասն զի մաքրելը դիւրին և հետեւարար առողջապահիկ է :

Օրօրոցն երկաթէ ու ներկուած ըլլալու է, դիւրաւ մաքրելի :

Դիւր տեղերը եթէ օրօրոցները վայտէ ըլլան կարելի է ներկել և կամ չարաթը մէկ կամ երկու անդամ աճառ տառք ջուրով լուալ ու մաքրել :

Գետնէն բաւական բարձր պէտք է ըլլան, որպէսզի փոքր մանուկներ և ըստանի կենդանիներ չի կարենան մօտենալ ու վնասել :

Օրօրոցն վրայ երբեմն վարագոյներ կը զետեղեն: Ասոնք տեղին համեմոտ իրենց օգտակարութիւնը ունին: Նախ պէտք է յաճախ լուալ զանոնք: Այս վարագոյն ները, եթէ սենեակին լոյն ուժով է, կը թեթեւցնեն օդի հսաննքները կ'արդիկեն, ինչպէս ճանձի մժեղի և ուրիշ միջատներու խայթուածքները :


Մանկիկը վարժեցնելու է քոլընտի պառկեցնել, որպէսզի եթէ քունին մէջ փախէ, փախած կաթը շնչառութեան խոզովակներուն մէջ չի վաղէ :

Բնա՛ւ երիկը մար մը և կամ ծնողք մը իր մանկիւ կը իր քով, իր անկողնին մէջ պառկեցնելու չէ: Շատ անդամներ մայրեր սոյն զգուշութիւնն առած չըլլալնուն, քունին մէջ երախային վրայ պառկելով՝ դայն անդիւ տակցարար խեղդաման բրած են:

Օրօրոցը ոյժով օրօրել աւելորդ է ու վնասակար: Շատ շատ, եթէ պէտք ըլլայ, թեթեւօրէն օրբելու է: մեղմիկ յուշիկ օրօր մը օգտակար է՝ մանուկը հանդարտեցնելու ու քնացնելու համար:

Օրօրելն անհրաժեշտ չէ: այլ վարժութիւն ու սովորութիւն :

Շատ մանուկներ առջի օրէն օրօրուելու վարժուած չեն, այսու հանդերձ՝ հանդարտ ու հանդիսատ կը քնանան :



6.—Մայրական կամ բնական կարնեուութիւն
ժումով պէտք է ծիծ տալ

Նորածին մը մի միայն իր մօրր կամթը պէտք է ծծէ :
Շատ մը մանուկներ կը մեռնին մօրր կամթը չի ծծել-
նուն, անկանոն ծծելուն և կամ ժամանակէ առաջ, ման-
կական ստամոքսը չի կրցող մարսող կերակուրներ ուտել-
նուն համար :

Մօր մը կամթը իր մէջ կը պարունակէ իր զաւկին
մարմիոյն աճումին համար պէտք եղած ամէն հիւթ և ոյժ .
անով պէտք է մնանի ու մնանայ : Եթէ մայր մը իր
զաւակը կը սիրէ ու կը փափաքի որ առողջ լլլայ, պար-
ափ ինք դիեցնել գոնէ 6-7 ամիս :

Մանառ ունենալը որ շատ մը բարեկեցիկ բնտանիք-
ներու մէջ նորածեւութիւն եղած է, յոսի ու անբնական
սովորութիւն մըն է :

Ամէն կնոջ կաթ՝ իր զաւկին համար է ու մի' միայն
անոր յատկացնելու է :

Վարձկան կաթնառուն ներելի է՝ եթէ բժշկին խոր-
հրբով ու հրամանով վարձուի, երբ մայրն հիւանդոս է
ու չէ կարող՝ առանց իր առողջութիւնը ևս խանդարելու՝
իր մանկիկը դիեցնել :

Սակայն բաւական չէ միայն որ մայր մը իր զաւակը
դիեցնէ, իր ծիծով, իր կաթով, այլ պէտք է այս կա-
թընառութիւնը կանոնով, օրէնքով ու ժումով կա-
տարուի :

Եթէ ամէնէն պարարտ և ոյժով կնոջ մը կաթն ան-
կանոն տրուի մօրն ու զաւկին քմահաճոյքին թողուած,
կրնայ ամէնէն վնասակար ու թունաւոր մսունդը լլլալ :
Մանուկներու ստամոքսի և աղիքներու հիւանդու-

թեամոց զրեթէ բոլորն ու անկանոն դիեցումի պատճա-
ռաւ ծնունդ կ'առնեն :

Նորածինն ամէն անդամ լալուն՝ պէտք չէ ծիծ
տալ, ինչպէս պիափ տեսնենք, նա միայն կաթ ծծել
ուղելուն համար չիլար, այլ ուրիշ լուրջ պատճառներ
ունի լալու :

Իր ծծածը պէտք է մարսէ և յետոյ՝ դարձեալ ծիծ :
Ժումի վարժեցնելու է :

Եթէ սկիզբէն, ծնողեան օրէն վարժուի, դիւրին
է : Առջի օրերը, եթէ կաթնառութիւնէ վերջը լայ՝ պէտք է
թողուլ որ լայ . եթէ ժումի ժամն եկած է, այն ասեն
դիեցնելու է . եթէ քնացած է՝ պէտք է արթնցնել : Այս
կերպով քիչ օրէն մանկիկը կը վարժուի ու ամէն ծիծ
ուտելէ վերջն անմիջապէս կը քնանայ ու դրեթէ ճիշդ-
ժումին կ'արթնայ :

239 Հ Նորածին մը կանոնաւոր կերպով, ժումով ծիծ ուտե-
լուն պատճառաւ՝ բնաւ հիւանդ եղած չէ . մինչդեռ
շատեր հիւանդացած են ու կը հիւանդանան, մօրը,
ստնտուին քմահաճոյքին ձգուած, թէ՛ ասոնց ուղած ժա-
մանակ և թէ՛ ահոնց պուացած ատեն մնանելուն համար :



7. — Առաջին անգամ ե՞րբ, եւ
առջի օրերուն ինչպէս ծիծ տալու է

Նորածին մը աշխարհք եկած միջոցին իր մէջն ունի
պէտք եղած մնունդը մի քանի օրուան համար։ Ուստի
հարկ չէ աճապարել և անմիջապէս փորձել զի՞նքը մնու-
ցանել, տեսակ տեսակ բռնաջուրերով և ուտեղիքներով։—
Ճաղկեջուր, անիսանի ջուր, թմբիի ծաղկեջուր, օշարակ
պարզ շաքարով, կաթով և այլն։

Բոլորն ալ աւելորդ են ու վեսասկար։ Նորածինի
մը ստամոքսը միայն կաթ կրնայ մարսել ու մնոր յատ-
կացուած է, զոնէ մինչեւ 6-7 ամիս։ Սնկէ առաջ որևէ
ջուր կամ մնունդ վեսասկար է։

Եթէ երբէք պատճառու մը (մօրը կաթերը ուշ կ'իջ-
նեն, կամ անստուն դեռ չէ եկած, ելն, ելն.) կաթըն-
տուութիւնը կ'ուշանայ առ առաւելն մի քանի դդալ
պարզ եփած ջուր և կամ երկու մաս ջուր և մաս մը
եփած կաթի խառնուրդ կարելի է տալ։

Առաջին անգամ, ձնողաբերութիւնէ 10-12 ժամ
վերջը ծիծ տալու է։ Այս միջոցին մայրը դեռ բուն
կաթը չունի, այլ ջրանման նախակաթ մը, դալը, դեղնա-
դոյն, որ բաւարար մնունդ մըն է առժամանակեայ նո-
րածինին համար ու մի քիչ մաքրողական յատկութիւն-
մ'ալ ունի։

Սոյն առաջին ժումէն վերջ, առաջին օրը մինչեւ լրա-
նալը, 24 ժամ, ու երկրորդ օրը, 4 ժամ մէյ մը մնունդ
տալու է։ Սոյն առաջին երկու օրերուն, թէպէս մնունդ
պէտք չունի ու ինչպէս պիտի տեսնենք՝ առած սը-
նունդն ալ անկարեւոր է։ բայց առաջուց նորածինը ծիծի-

վարժեցնելով թէ՛ մի քիչ մնունդ կ'առնէ, ինչպէս ըսինք։
Թէ՛ ծիծի պատուղները շտկելու և կերպածեւելու կ'օգնէ
և թէ՛ կաթերուն իջնալը կը դիւրացնէ։

Երրորդ օրէն սկսեալ կամ երկուքուկէս ժամը մէյմը
ծիծ տալու է մինչեւ չորրորդ ամսոց վերջը։ Հինգերորդ
ամիսէն սկսեալ մինչեւ ծիծթողի միջոցին երեք ժամը մէկ
անգամ—եւ կամ երրորդ օրէն սկսեալ մինչեւ ծիծթողը
երեք ժամը մէյմը։ Երկու դրութիւններն ալգործադրելի են։

Ամէն պարտգայի մէջ, մանկիկ մը որչափ քիչ ուտէ
այնքան լաւ կ'ըլլայ։

Սկիզբները աղուն ձայներէն շտտ պէտք չէ աղդուիլ։
Առջի օրերուն մայրը, հայրը ու ծնողքը եթէ մանկիկը լայ
կը շուարին ու կ'ուղեն որ ծիծով ձայնը կարէ ու թէ
իրենք և թէ նորածինը հանգարախ։ Այս վերջնաը պո-
ռալով ու լալով ընաւ որեւէ կերպով չի վեսասուիր։
Կ'ուղայ որովհեան չի կրնար խօսիլ, երբ վրան աղտո-
տած է, շատ անգամ երբ չորերը մաքրուին, փոխուին
ձայնը կը կարէ, երբ հաղուանները շտտ սեղմուած են
ու կը նեղուի, երբ կ'ուղէ իր գիրքը փոփել, երբ կաթը
շտտ ծծած ըլլալուն ստամոքսի խիթեր ունի եւն։

Գիշերները թէ մայրն և թէ զաւակը հանգիստի
պէտք ունին, ուստի պէտք է վարժեցնել ծիծ չի տալ։
Մանկիկի մը որչափ ծիծ տրուի այնքան կը ծծէ, բայց այն-
քան անհանդիսա կ'ըլլայ։ Այսպէս գիշերուան եւրոպական
ժամը 11-էն մինչեւ առաւօտեան 5 հանգիստ ձգելու է և
կամթրքական օրինակի համար ժամը 6-էն 12։ Առաջին ա-
ռաւօտեան ժումը ժամ մը առաջ կամ ժամ մը վերջը սկսիլը
կարեւորութիւն չունի, հերիք է որ 5-6-7 ժամ նորա-
ծինին ստամոքսը գիշերը հանգչի։

Առաջին 15 օրերուն, ամէն ժումի, երկու ծիծերէն
ալ գիշենելու է, որպէսզի կաթերն իջեցնելու դիւրու-
թիւն ըլլայ։ Կաթերն իջեցնելու լուսադոյն դեղն ու

միջայլ մանկիկին ծծումն է . ուրեմն առջի օրերուն պէտք չէ օտար կիներու կողմանէ դիեցնել , նախ մօրը կաթերը ուշ ու քիչ կ'իջնեն , յևսոյ , նորածինը պատրաստ ու առաստ սնունդ գտնելով իր մօրը ծիծն առնելու դժուարութիւն ցայց կ'ուասայ : Երբ կաթերը բաւաշահափ ու առաստ ըլլան այն ժամանակ ամէն ժումի մէկ կողմանէ դիեցնելու է :

Տասը , առանըլմէկերորդ ամիսներուն երբ ինո՞ջ կաթերն ընդհանրապէս պակիզ ու սակաւիլ կը սկսին այն առեն ամի՞ց ժումի երկու կողմէն կաթ առալու է : Այս միջոցին , ինչպէս պիտի տեսնենք , միւս կողմանէ մանկիկը կաթէն զատ ուրիշ ուտահելիք կ'ուտէ : Մանուկ մը ծիծէն առաջ ու վերջը կշռելով կարելի է հասկնալ ու որոշել որ բաւական սեռնեղ կ'առնէ մեկ կողմանէ , ու եթէ բաւական կաթ չունի մայրը կամ սանսուն , այն ժամանակ պէտք է միւս կողմանէ ալ դիեցնել , իսկ եթէ մէկ ծիծը մանկիկի մը իր տարիքին պէտքին համեմատ կաթ չի կրնար հայթայիշել այն ատեն միայն ամէն ժումի երկու ծիծերէն կաթ առալու է :

8. — Մօր մը կարերը ե՞րբ կ'իջնեն

Ծննդաբերութիւնէ վերջ կնոջ մը կաթերը ընդհանրապէս երկրորդ օրուան վերջաւորութիւնն և կամ երրորդ օրուան սկիզբը կ'իջնեն : Սոջիսեկներունը չորրորդ և կամ հինգերորդ օրը և երբեմն աւելի ուշ կ'ուզան :

Առջի օրերուն , ինչպէս տեսանք , ծիծերը գեղագոյն հեղումէկ մը կը պարունակեն զոր պիտի կոչենք գալ կամ նախակաթ որ թէպէտկաթին ոյժը չունի ու հաղիս-5-15-25 կրամ կ'ըլլայ ժումին : Այս պատճառաւ նորածինին կը շիռն 4—5 օր կը պակսի , մինչեւ 300—400 կրամ :

Շատ մը կիներ կաթ չունիմ ըսելով , առաջին օրերուն կը յուսահատին , օտար կիներու , վարձկան սորնտուի և կամ շիշով կաթի կը դիմնն : Պէտք է այս պարագային համբերել , շատերու կաթերը քիչ քիչ հետզհետէ կ'աւելնան ու անոնք որ ի սկզբանն սակաւաշ կաթ կը կարծուէին , ընտիր ու տիպար կաթնոսու կինան ըլլալ :

Ինչպէս հեռուն պիտի տեսնենք , մանկիկի մը առողջ կամ ոչ ըլլալը գիտնալու համար պէտք է զինքը կշռել թէ՛ իր բուն կշիռն ու օրական աճումը և թէ ամէն ժումի ծծած կաթին քանակութիւնն հասկնալու նպաստակաւ :

Նորածին մը մինչեւ հինգերորդ օրը իր կշիռով կը պակսի , անկէ վերջն օրական 20 կամ 30 կրամ կը սկսի միւծնալ ու ծանրանալ :

Եթէ կշիռով հասկցուի որ մանկական կշիռն անշարժ կը մնայ , չաւելնար և կամ վտանանակ օրական 20—30 կրամի , միայն 10 կամ 15 կրամ կը միծնայ , պէտք է մի քանի օր սպասել , իսկ եթէ 8—10—15 օր վերջը

մանկան աճումը կը մնայ անշարժ ու կը հաստառապես որ հիւանդ չէ այլ մնունդն անբաւական, այն ժամանակ միայն բժիշկին խորհուրդով, կամ վարձկան սանսուի սիտի դիմուի և կամ անէացած կով կաթի:

Երդէն ամէն ժումէ առաջ ու վերջը կշռելով կարելի կ'ըլլայ հասկնալ որ, կին մը բաւականազափ կաթ ունի թէ ոչ քանի որ ինչպէս պիտի տեսնենք, նորածին մը միջին հաշուով ծննդեան երրորդ օրն ամէն ժումի 15—20 կրամ կը ծծէ 24 ժամուան մէջ 100էն 140 կրամ։ Զորբորդ օրը ժումին 20էն 30 կրամ։ 24 ժամուան մէջ 140էն 200 կրամ։

Հինգերորդ օրէն սկսեալ ժումին 30էն 75 կրամ։ 24 ժամուան մէջ 240էն 600 կրամ։

Ինչպէս վերն յիշեցինք երբ մանկիկին կշռոք չաւելանար կանոնաւոր կերպով ու կշռով կը հաստառապես որ կաթն անբաւական է ամէն ժումի, այսինքն օրական սրնունդը այն ժամանակ միայն սանսու և կամ շիշով անէացած կաթ փորձելու է։ Առաջին ծիծով դիեցումին կ'ըսեն բնական կարենուուրիւն, երկրորդին (շիշովին) արուեստական կարենուուրիւն։

Իսկ եթէ մանկան թէ կնոջ և թէ անէացած կովու կաթ փոխադարձարար ամէն ժումի արուի, միասին կամ փոխն ի փոխ, այն ժամանակ այս դիեցման կերպը կը կոչեն խառն կարենուուրիւն։

9.— Ծիծ ինչպէս տալու և

Ծիծապտուղներու մաերութիւն

Կաթնառուութեան ամբողջ միջոցին, մասնաւորաբար ծննդաբերութենէ անմիջապէս վերջ, առջի շաբաթներուն, մայր մը պէտք է ծիծերն ու ծիծապտուղները վերջին ծայր մաքուր պահէ։ Ս.մէնէն պարզ ու ապահով միջոցն է ամէն ծիծ տալէ թէ՛ առաջ և թէ՛ վերջը պտուղները պարզ եփած ջուրով ու բամպակով լուալ։ Փոքրիկ մաքուր պտուկի մը մէջ քիչ մը ջուր ու մէկ քանի ընկոյզի մեծութեամբ եւրոպական դեղաբանի բամպակի կծիկներ նետելու ու եփելու է 15—20 վայրկեան։ Եփելէն վերջը թողելու է որ պաղի։ սոյն ջուրը ընդհանուրապէս մէկ օրուան համար կը բաւէ ու ամէն ժումի, մաքուր ձեռքերով, պտուկին մէջէն բամպակի կծիկ մը առնելու ծիծապտուղը լուալու ու բամպակը նետելու է։ ծիծէն վերջը մաքուր եփած բամպակով դարձեալ պտուղը կամ պտուղները լուալու է։ Ս.մէն օր այս պտուկը պարպելու մաքուր ջուրով ու բամպակով եփելու ու պատրաստ պահելու է, որպէսզի պէտք եղած միջոցին դորձածելի ըլլայ։

Այս դիւրին ու պարզ զգուշութիւնն առած չըլլալնուն չատ մը կիներ, ծիծապտուղներու ճաթուսուղներ ու անոնց անմաքուր պահելովին ծիծի թարախուս բորբութներ կ'ունենան ու ամիսներով կը տառապահն։ Մանկիկը ծծած միջոցին, մայրը ո՛ր կողմի ծիծը որ կուտայ նոյն կողմի ձեռքին ցուցամատին ու միջամատին մէջն առնելու է ծիծին ծայրը ու թեթեւօրէն սեղմելու է որպէսզի կաթերուն իջնելը աստիճան մը դիւրացնէ։ Նոյնպէս զգուշութիւն ընելու է որպէսզի մանկիկին

քիթերուն ծակերը մօրը ծիծի մորթին դէմդպելով շընչառութիւնը չարգիլուի, եթէ ոչ կ'ասիպուի ծիծը թողուլ: Ծիծի ժումէն վերջը, մանկիկը պառկած դիրքին մէջ հանդարտորէն օրօրոցը կամ անկողինը տանելու ու պառկեցնելու է որ քնանայ: Պէտք չէ՛ հետը խօսիլ, ինչաղ, խաղցնել, ցատկեցնել, ոտքի վրայ բռնել: Այս ժամանցները կաթնառութենէ առաջ աեղի ունենալուն, որովհետեւ մանկան ստամոքսն ուղիղ դիրք մը ունենալուն՝ ծծած կաթը դիւրութեամբ գուրս կուտայ: Արդէն մանուկներն առջի ամիսներուն այս կաթ-արտաքսման հակամէտ են ու տարբեր տարբեր դիրքերումէջ դնելով ու շարժելով զանոնք կը գիւրացնեն կաթին գուրս ելլերը: Այս երեւոյթը պէտք չէ սակայն շփոթել վախունքի հետ. սա աեղի կ'ունենայ, երբ ստամոքսը և կամ մանկեկը հւանդէ ու ընդհանրապէս մարսողութիւնն արդէն սկսած է կամ վերջացած. մինչդեռ կաթ-արտաքսումը կը տեսնուի երբ մանուկն իր ժումի չափէն աւելի կաթ ծծած է և կամ ծիծէն վերջը, ինչպէս ըսինք, տարբեր տարբեր դիրքերով շարժման մէջ դրուած է. ու ասիկա կաթնառութենէ քիչ վերջը աեղի կ'ունենայ:

40.— 24 ժամուան մէջ բանի՝ անգամ ծիծ տալու և կամ բանի ժում

Ամէնօրեայ վորձառութիւնը, հարիւրաւոր, հազարաւոր մանկիկներու վրայ տեսնուած, ցոյց տուած է որ ժումով մեծցած նորածին մը աւելի առողջ կ'ըլլայ քան այն որ ամէն լացած միջոցին ծիծը բերանը կը թիսուի որպէս զի ձայնը չհանէ: Ահաւասիկ թէ ի՞նչպէս սկիզբէն կաթնառութիւնը աեղի ունենալու է:

Ինչպէս արդէն ըսինք, կրկնութիւնը լաւ է ու անհրաժեշտ, առաջին անգամ ծիծը ծնունդէն 10-12 ժամ վերջը տալու է:

Երկրորդ անգամուն, առաջինէն չորս ժամ վերջը ու յաջորդաբար 4 ժամը մէյմը, մինչեւ երկրորդ օրուան լրացումը:

Երրորդ և չորրորդ օրերը 3 ժամը մէյմը. գիշեր ցերեկ 7 ժում:

Հինգերորդ օրէն սկսեալ մինչեւ հինգերորդ ամիս. 2 ժուկէս ժամը մէյմը ծիծ. 8 ժում 24 ժամուան մէջ: Հինգերորդ ամիսէն վերջ 3 ժամը մէյմը. 7 ժում 24 ժամուան մէջ: Կարելի է նաև աւելի պարզ դիեցնել նուրածին մը հետեւեալ կերպով:

Առաջին ծիծը ծնունդէն 10-12 ժամ վերջ ու մինչեւ հինգերորդ ամիս 3 ժամը մէյմը. 6 ժում օրուան մէջ, մէկ ժում մը գիշերը: Առաջին օրէն մանկիկը զիշերներն առանց կաթի, կամ զոնէ մէկ ժումի վարժեցնելու է: Ահաւասիկ օրինակի համար հետեւեալ որոշեալ ժամերուն կարելի է դիեցնել.

Եւրակին. Ժամ առաւօտ. 5—8—11—2—5—8—11 դիշեր .
Թրքին . Ժամ » 12—3—6—9—12—3—6 դիշեր :

Այս ժամերը կրնան փոխուիլ այսպէս . առաւօտուն առաջին ժումը փոխանակ եւրոպական ժամը . 5ին կրնայ 4ին կամ 6ին սկսիլ , հերիք է որ առևէ վերջը ամէն ժում 3 ժամը մէկմը ըլլայ : — Նոյնպէս տաճկական առաւօտեան ժամը փոխանակ 12ին տալու առաջին ժումը , կրնայ 11ին կամ մէկին սկսուիլ :

Հինգերորդ ամիսէն սկսեալ ժումերը 4 ժամը մէկմը կարելի է իրարմէ հեռացնել : —

Օրինակի համար հետեւեալ ժամերուն .

Եւրոպական ժամ 5—9—1—5—9 դիշեր

Կամ 6—10—2—6—10 դիշեր

Եւ կամ առջի ժումը ժամը 7ին կը սկսուի :

Տաճկական առաւօտեան ժամը 12ին կամ մէկին սկսելու է :

Ամէն պարագայի մէջ հոգ տանելու է ժումերու կանոնաւորութեան :

Գիշերն առ առաւելն մէկ անգամ ծիծ , միջոց տալու է որպէս զի ստամոքսը մարսէ ու մարսողութենէ վերջը հանգչի :

Այս կանոնները փորձարութենէ քաղուած են:

Եթէ վերոյիշեալ երկու կերպերէն մէկով մանկիկ մը խնամուի կանոնաւոր կերպով կ'աճի ու առողջ կ'ըլլայ , ու չիւանդանար Շատ մանուկներ կը հիւանդանան , տկար կը մնան , ստամոքսի , աղիքներու տեսակ տեսակ ցաւերու ենթակայ կ'ըլլան , երախային ամէն լացած միջոցին դիեցնելուն համար :

Եթէ մանուկը ժումի վարժուի ու իր չափովը կաթ ծծէ , ծիծէն անմիջապէս ետքը կը քնանայ ու դարձեալ իր ժումին կ'արթնայ : Եթէ նորածին մը ծիծէն վերջը լայ կամ վրան աղտոտած է , կամ դիրքն անյարմար է .

Կամ լսիթեր ունի և կամ հիւանդ է : Առջի օրերուն եթէ ժումին ժամը զայ ու մանկիկը քնացած է պէտք է արթնցնել :

Այս դրութիւնը մկիզբէն չիրարկելնուն համար շատ մը մայրեր , հայրեր , աղգականներ ու երբեմն դրացիներ դիշերները նորածինին պոռազէն անհանգիստ կ'ըլլան ու չեն կարող քնանալ : Երբեմն մանուկներ , սովորութիւն ըրած են ցերեկին քնանալ ու դիշերներն արթուն մնալ ու պոռալ : Ասոնք պէտք է արթնցնել ժումին ու թող չի տալ որ քնանան :

14.— Մանուկները պէս և կըուել

Օրական, ամսական եւ տարեկան ո՞րքան կը մեծնան

Նորածին մը որ կանոնաւորապէս ժումով կը ծծէ, անսրոշ, անկանոն չի մեծնար, այլ չափով ու որոշ չափով զրեթէ մաթեմադիքական ճշգութեամբ :

Մանուկն ամէն մէկ ժումի չառ կաթ տալու չէ որպէս զի ստամոքսը ծանրաբենութիւն ու խանդարութիւն, միւս կողմանէ պէտք չէ որ իր չափէն պակաս ծծէ ու իր մննդառութեան անբաւականութեան պատճառաւ չաձի :

Ուրեմննորածին մը, առաջին՝ պէտք է ժումով մեծնայ .

Երկրորդ՝ ամէն ժումի որոշ չափով կաթ ուտէ .

Երրորդ՝ ամէն օր որոշ քանակութեամբ մը աճի ու ծանրնայ :

Ժումին մասին խօսեցանք, տեսանք որ նորածին մը իր տարիքին համեմատ քանի անդամ ծիծ ուտելու է : Յաջորդաբար պիտի զիտնանք որ ամէն ժումի ո՞րչափ կաթ առնելու է :

Երրորդ զիտնալիքնիս է օրական աճումը :

Այս կէտը չառ կարեւոր է ու ամէն հայր ու մայր պէտք է իր զաւակը կըուէ, որովհետեւ անով պիտի զիտցուի որ բաւարար մնունդ կ'առնէ ու առողջ է : Որովհետեւ հիւանդ մանուկ մը չաճիր :

Առաջին 4 չարաժներու միջոցին ամէն օր պէտք է կըուել . երկրորդ ամիսին երկու օրը անդամ մը,

Երրորդ ամիսին վեցերորդ ամիսն երեք օրը անդամ մը . վեցերորդ ամիսին յետոյ չարաժը մէկ անդամ : Մա-

նուկները կըուելու լաւագոյն գործիքը սովորական նորածավաճառներու կիսոն է, երկու չարժուն թիւով, սկառառաւիկաձև թաթերով: Թաթերուն մէկուն վրայ կը դըրուի մանուկը և կամ սկառատակին մէկը կը հանուի ու տեղը ողորահիւս կողով մը կը զետեղուի, այս վերջինին վրայ մանկիկը :

Երախան կըուելէ առաջ կողովին ապրան (թարա) առնելու է :

Սմէն ժումի մանկան խմած կաթին քանակութիւնը գրանալու համար մանկիկը չորերով փաթառուած կը կըշուուի ու յետոյ մօրը զիրկը կը տրուի: Ծիծը կ'ուտէ 10-15 վայրկեան, յետոյ դարձեալ կը կըուուի միենոյն լաթերով, աւելի կիսու ծծած կաթին քանակութիւնն է :

Նորածին մը աշխարհք եկած միջոցին 3 քիլօն 3 քիլօ 250 կրամ կը կըուէ ընդհանրապէս :

Այս ատենէն մինչեւ պորտակասպին իյնալը, 4-5 օր կիսու կը պակսի, միջին հաշուալ 350 կրամ: Երբեմն աւելի, երբեմն պակաս :


Ստորեւ կը յնչենք ցուցակ մը, առաջին օրերու ծանրութեան ելեէջը ցոյց տուող :

Այս առջի օրերուն կաթերը դեռ իջած չեն, մանեկիկը մնունդ չառներ, մինչդեռ միւս կողմանէ ապրելու համար իր ունեցած ոյժը կը ծախսէ: — Մորթնու թոքերը կ'արտաքսեն, մէզ (250էն 350 կրամ), կղկղանք (50էն 180 կրամ). վեր ի վերոց, հինգերորդ օրէն սկսեալ կ'ակըսի մեծնալ ութերորդ օրէն տամներորդ օրն իր ծննդեան կիսու կ'ունմնայ: Առջի հինգ ամիսներուն օրական 20էն 30 կրամ կ'սուելնայ, յաջորդ հօթն ամիսներուն 10էն 15 կրամ:

Այս չափերը միջին թիւեր են, երբեմն քիչ մը աւելի ու երբեմն քիչ մը պակաս կ'ըլլան: Բայց ընդհանուր ընթացքին մէջ այս թիւերուն չուրջը կը դառնայ ման-

կան աճման կշիռը :

Եթէ նորածին մը առջի աճսուան մէջ օրական միայն 10 կրամ աւելնայ, մէկ քանի օր շարունակարտր պէտք է հետեցնել որ կամ հիւանդէ և կամ մնունդն անբաւական:



Նորածին մանուկի մը
առաջին օրերու կըսին շարժումները

Ահաւասիկ ցուցակ մը որ ցոյց կուտայ թէ նորածին մը առաջին տարուան մէջ, օրէ օր, ամիսէ ամիս որչափ պէտք է մննայ ու աճի :

Ծննդեան կշիռը Յ քիլօ 250 կրամ հաշուուած է :

Կրամ	օրական աճում
Ծննդեան	3,250
Առաջին ամիս	4,000
2րդ	4,700
3րդ	5,350
4րդ	5,950
5րդ	6,500
6րդ	7,000
7րդ	7,450
8րդ	7,850
9րդ	8,200
10րդ	8,500
11րդ	8,750
12րդ	8,950

Ստորեւ կը գնենք երկրորդ ցուցակ մը, որուն մէջ ծննդեան կշիռը երեք քիլօ առնուած է, ու մանկան աճումը ցոյց կուտայ մինչեւ երկու տարեկան հասակը :

ամսակ. աճում օրակ. աճում

<i>Ծնունդ</i>	3,000			
<i>Առաջին ամիս</i>	3,750	կր.	750	կրամ — 25 կրամ.
2րդ	4,500	—	700	» — 23 — »
3րդ	5,250	—	700	» — 23 — »
4րդ	6,000	—	700	» — 23 — »
5րդ	6,500	—	600	» — 20 — »
6րդ	7,000	—	600	» — 20 — »
7րդ	7,500	—	550	» — 18 — »
8րդ	7,900	—	500	» — 17 — »
9րդ	8,400	—	400	» — 12 — »
10րդ	8,660	—	350	» — 12 — »
11րդ	8,960	—	300	» — 10 — »
12րդ	9,280	—	250	» — 8 — »
13րդ	9,400	—	240	» — 8 — »
14րդ	9,680	—	240	» — 8 — »
15րդ	9,920	—	240	» — 8 — »
16րդ	10,160	—	240	» — 8 — »
17րդ	10,320	—	200	» — 6,5 — »
18րդ	10,580	—	200	» — 6,5 — »
19րդ	10,680	—	200	» — 6,5 — »
20րդ	10,880	—	200	» — 6,5 — »
21րդ	10,980	—	200	» — 6,5 — »
22րդ	11,130	—	150	» — 6,5 — »
23րդ	11,280	—	150	» — 5 — »
24րդ	11,430	—	150	» — 5 — »

Վերոյիշեալ թիւերէն կը հասկցուի որ վերիվերոյ,
գրեթէ մանկիկ մը 5րդ ամսոյն վերջը ծննդեան կշիռ
կրկնած կ'ըլլայ: Մէկ տարեկանին զայն եռապատկած է:


Դարձեալ ուրիշ ցուցակ մը որուն մէջ ծննդեան
թուականին մինչեւ 15 տարեկան տղու մը հստակին ա-
ճումը ու անոր համապատասխանող կշիռները ցոյց
կուտայ:

<i>Ծնունդ</i>	—	3,250	կրամ
3րդ օր	—	3,050	»
8րդ	»	3,250	»
10րդ	»	3,300	»
<i>Առաջին ամիս</i>	—	4,000	»
6րդ	»	7,000	»
Մէկ տարեկան	—	9,000	»
2	»	11,400	»
3	»	12,500	»
4	»	14,000	»
5	»	15,500	»
6	»	17,000	»
7	»	19,000	»
8	»	20,500	»
9	»	22,500	»
10	»	24,400	»
11	»	27,000	»
12	»	30,000	»
13	»	34,000	»
14	»	38,500	»
15	»	42,000	»

Կանոնաւոր կաթնառուութեամբ, երբ մանկիկ մը առողջ
է մարմնոյն ծանրութիւնը պէտք է վերոյիշեալ թիւե-
րուն շուրջն ու մօսը դառնայ:

Օրական աճումը երբեմն կայուն կը մնայ մէկ կամ
երկու օր, ահաբեկելու հարկ չի կայ, ընդհանուր աճումը
պէտք է նկատողութեան առնել:

Երբ օրինակի համար 6 ամսուան տղայ մը 5 քիլօ կը կշռէ պէտք է նկատուի տկարակազմ, հիւանդ կամ անբաւական մնունդ առնող : Հաստ այնամ պատճառը փրնա տղուելու և դարմանը գտնելու է :



Մանկիկի մը մարսողութեան զործարանները

42. — Ամեն ժումի ո՞րքան կաթ տալու է

Ծիծկանի մը օրական, 24 ժամուան առած կաթին քանակութիւնը, առաջին եռամսեային պէտք է ըլլայ իր ծանրութեան մէկ վեցերորդին ($1/6$) հաւասար :

Երկրորդ եռամսեային մէկ եօթերորդը ($1/7$) :

Յորդ չարաթին, միայն իր կշռին մէկութերորդը ($1/8$) :

Առաջին առաջ օրերուն նորածինի մը ծծած կաթն է մօտաւորապէս (Բերբէ) :

Առաջին օր զրեթէ ոչինչ .

2րդ	— »	160	կրամ'	ժումին	15էն	20	կրամ'
3րդ	— »	280	»	»	25էն	չ 0	»
4րդ	— »	360	»	»	35էն	40	»
5րդ	— »	430	»	»	40էն	45	»
6րդ	— »	470	»	»	45էն	50	»
7րդ	— »	490	»	»	45էն	50	»
8րդ	— »	500	»	»	45էն	52	»
9րդ	— »	515	»	»	50էն	55	»
10րդ	— »	540	»	»	50էն	55	»

Ծնուշքը մանկիկը կշռելով ծիծժումն թէ՛ առաջ թէ վերջը կարելի կ'ըլլայ այս վերոյիշեալ թիւերուն մօտենալ : Մայրերն ընդհանրապէս, աւելի ճիշդ զրեթէ միշտ, հակում մը ունին, եթէ իրենց մանկիկը լայ, ենթադրել որ պէտք եղած քանակութեամբ մնունդ չէ առած ու այդ պատճառաւ կը ճչէ ու որքան յաճախ ծծէ այնքան աւելի շուտ կը մնջնայ : Այս գաղափարը շատ սիսալ է ինչպէս արդէն տեսանք :

Մանուկ մը միմիայն անօթութեան պատճառաւ չի

լար այլ յաճախս երբ ստամոքսը ծանրաբեռնեալ է և չափէն աւելի ծծած է :

Այս կէտը լուսաբանելու միակ և ապահով միջոցը դարձեալ կշռելն է : Նորածին մը ուրեմն իր կը իւր, չափը ունի, այս չափէն ո՛չ աւելի և ո՛չ ալ պակաս ըլլալու է որպէսզի հանգիստ ու կանոնաւոր մեծնոց առանց ծնողացն անհաջողասութիւններ պատճառելու :

Ահաւասիկ ուրիշ ցուցակ մը (Մարֆան) աւելի ընդարձակ, որուն հետեւիլ մօր մը համար պարտք մըն է : Տարիք ծում ծումի միջոց ծումի կար 24 ժամուան կար Առաջին օր 1-2- 4Էն5 կրամ— 8Էն 10 կրամ
2րդ » 6 3 ժամ 8Էն 10 » — 48Էն 60 »
3րդ » 7 » » 5Էն 20 » — 105Էն 140 »
4րդ » 7 » » 20Էն 30 » — 140Էն 210 »
5րդԷն 30րդ » 8 2 1/2 » 30Էն 75 » — 240Էն 600 »
2րդ և 3րդ ամիս 8 » » 75Էն 100 » — 600Էն 800 »
4րդ և 5րդ » 8 » » 100Էն 120 » — 800Էն 960 »
6րդԷն 9րդ » 7 3 » 140Էն 160 » — 980Էն 1120 »

13. — Քանի՞ վայրկեան ծիծ տալու է

Տեսանք որ, նորածին մը իր տարիքին համեմատ ամէն ժումի որքան կաթ պէտք է առնէ ու օրական քանի կրամ կը ծանրնայ : Հարկ է զիտնալ նաև որ ամէն ժումի որքան թողելու է որպէսպի ծծէ : Նախ որչափ թողուք այնքան կը ծծէ մինչիւ որ յոզնի քունը գայ ու քնանայ : Բայց քիչ յետոյ, խիթերով կ'արթննայ ու եթէ մայրն անդիտակից է լայուն պատճառին, դարձեալ ծիծ կուտայ ու մանկիկին անհանգստութիւնը փոխանակ թեթեւցնելու ընդհակառակը կ'աւելցնէ :

Ժումին տեւողութիւնը որոշ ժամանակ մը չունի : Սովորութիւն է 10 կամ 15 վայրկեան թողուլ, բայց կիսը դարձեալ ցոյց պիտի տայ ու որոշէ այս միջոցը : Ծիծ կայ որուն կաթն առատ է ու օրինակի համար 5 վայրկեանի տեւողութիւն ունեցող ծծում մը 60 կամ 70 կրամ կաթ կուտայ մինչդեռ ուրիշ ծիծ մը միեւնոյն ժամանակի մէջ հազիւ 20 կամ 30 կրամ կաթ կը հայթայթէ :

Միւս կողմանէ մանկիկին ծծելու ոյժէն կախում ունի ու միեւնոյն կնոջ, միեւնոյն ծիծէն երախայ մը, օրինակի համար, 10 վայրկեանի մէջ 60 կրամ կաթ կը քաշէ մինչդեռ ուրիշ երախայ մը հազիւ 40 կրամ :

Կշռոն ամէն մէկ ժումի կաթ տալու միջոցին՝ հայթայթած սնունդին քանակութիւնը ցոյց տալով, անոր տեւողութեան որքան ըլլալիքը կ'որոշէ :

14. — Ստամոքսի ընդունակուրիւնը

Մանուկներու ստամոքսը, ծննդեան օրէն սկսեալ, մինչև չափահան տարիքին, մարմնոյն ամէն մէկ մասին հետ, օրըստօրէ, ասափճանապար կը մեծնայ:

Ստամոքսին ընդունակութիւնը փոխուելով համեմատուբար մնունդին քանակութիւնը, ինչպէս տեսանք կ'աւելնայ: Կտթին չափը պէտք է միշտ ստամոքսին տառողութենէն պակաս րլայ որպէսզի մարսողութիւնը համեդարդօրէն ու կատարեալ կերպով տեղի ունենայ: Եթէ մանկիկ մը իր ստամոքսին ընդունակութեան չափ կամ աւելին խմէ խիթեր կ'ունենայ կամ կը փախէ:

Ստամոքսի ընդունակութիւն ծննդեան ժամանակ.

30Էն40 կրամ

»	»	առաջին ամիս	60Էն 70	»
»	»	2րդ	»	95Էն100
»	»	3րդ	»	100Էն110
»	»	4րդ	»	120Էն140
»	»	5րդ	»	150Էն200
»	»	6րդին 1 տարեկ.	200Էն250	»
»	»	2 տարեկան	350Էն400	»

Այս թուանշանները կարեւոր են, թէ՛ բնական կամ թնտութեան միջոցին և թէ՛ արուեստական դիեցման ատեն, ամէն մէկ ժումբ արուելիք կաթին քանակութիւնը որոշելու համար:

15. — Մանուկներու հասակը, մանկաչափուրիւն

Նորածին մը հիանալի կանոնաւորութեամբ ու ներգաշնակութեամբ կ'ածի ու կը մեծնայ թէ՛ արգանդային շրջանին մէջ և թէ արգանդէ դուրս կեսնքի միջոցին:

Ինչպէս նորածինի մը աճման ու ծանրութեան աւելնալուն ընթացքին տկար կամ առողջ ըլլալը կը հասկցուի նոյնապէս իր հասակին չափէն հիւանդ կամ ոչ ըլլալը կը հետեւի: Մանուկները չափելու գործիքներ շատ կան բայց տան մէջ առննէն պարզ միջոցն է, երախան ճերմակ կտաւի և կամ լրագրի մը վրայ պառկեցնել, մերկ ու գլխունգագաթէն մինչեւ ոտքին կրունկն լաթին կամ թուղթին վրայ նշանակել ու յետոյ չափել: Բնդհանրապէս նորածինի մը հասակը ծննդեան միջոցին 49 էն 50 մէդրի հարիւրամասը կ'ըլլայ:

Ահաւասիկ կանոնաւոր մեծցող առողջ մանկիկի մը հասակին չափերը, տարիքին համեմատ նշանակուած:

	մէդր
ծնունդ	—
1 ամիս	0,50
2 »	0,54
3 »	0,57
4 »	0,60
5 »	0,62
6 »	0,63
7 »	0,64
8 »	0,65
	0,66

9	"	—	0,67
10	"	—	0,68
11	"	—	0,69
12	"	—	0,70

Ստորեւ ուրիշ ցուցակ մը աւելի մեծ մանուկներու հասակաչափը ցոյց տուող :

Աղջիկ զաւակներու հասակը բաղդատմամբ մանչեռու քիչ մը նուազ կ'ըլլայ :

		մէջր
Նորածին	—	0,50
1 տարեկան	—	0,698
2	"	0,791
3	"	0,864
4	"	0,927
5	"	0,987
6	"	1,046
7	"	1,104
8	"	1,162
9	"	1,218
10	"	1,273
11	"	1,325
12	"	1,375
13	"	1,423
14	"	1,469
15	"	1,513

Ինչպէս վերեւ կ'երեւայ մանկիկ մը առաջին տարշուան մէջ կը շահի 20էն 21 մէջրի հարիւրամասնեակ (սանդիմէշը) : Թէ՛ ծանրութիւնը և թէ հասակը բարեւ

կեցիկ ընտանիքներու մէջ աւելի արագ կ'աւելնայ քան աղջապատիկ դասակարգին մէջ :

Տեսահար որ առջի 5 օրերու մէջ նորածինը իր ծանրութիւնը մասամբ մը կը կորսնցնէ ու 8րդ կամ 10րդ օրէն սկսեալ կ'աւելնայ . հասակը չունի այս կորուսար, ծնած օրէն կանոնաւոր կերպով կ'աճի առանց նուազ զումի :

Ծնունդ	ԱՄՔԻ ՍՆԵՐԹՈՒ Ա. ԵՐՋ										
	4	2	3	4	5	6	7	8	9	10	11
Կըլո. 3250	4000	4700	5350	5950	6300	7000	7450	7850	8200	8500	8750
Ամսական ամս. Օրական	750	700	630	600	550	500	450	400	350	300	250
" "	25	23	22	20	18	17	5	43	12	10	8
Հասակ 49 սր.	5	36	58	60	62	63	64	65	66	67	67,5
Ամսական ամս. 24 ժամուան կար.	5,5	—	—	2	2	4	4	4	4	4	4,5
Ժում կար	650	700	850	950	950	950	950	950	950	950	950
Ժում կար	70	400	420	450	450	450	450	450	450	450	450
Ժում	9	7	7	7	7	7	7	7	7	7	7

46. — Կարենու մօր
առողջապահութիւն ու սննդառութիւն

Կին մը որ ծիծ կուտայ, ընդհանրապէս սովորականէն աւելի կ'ուտէ ու կը խմէ:

Իր հանգստութեան ու զաւկին առողջութեան համար պարտի ու աւելիքին վրայ հսկել:

Կերակութերուն մէջէն ամնէն աւելի կաթերն առատացնող ու ոյժ առողջ սնունդն է բնասպիսակային ու աւելիքներն: Շաքարը, նշան ու ճարպեղէնները եթէ միծ քանակութեամբ ու տոտուին կաթին քանակութեան վրայ մասնաւորապէս աղդեցութիւն մը չունին մինչդեռ բնասպիսակային հիւթեր աւելի պարունակող կերակութերը կաթերը թէ առատ և թէ ոյժով կ'ընմն: Կաթնատու կնոջ ու աւելիքի պէտք է ըլլայ մաեղէն, բուսեղէն դիւրամարսելի վիճակի մէջ:

Ոմնէն աւելի ու յաճախ պէտք է ուտէ, ապուր, միսի ջուրով, կարագով, իւղով, կաթով ևն. պարաստուած, կաթ, մածուն, կաթնապուր և ուրիշ կաթեղէնք:

Մաեղէն, հաւեղէն, հաւկիթ, թարմ ձուկ, տուփի սուրեկլա, կանաչ լուրիս, կարագ, ժամպոն, թարմ, քիչ աղի պանիր:

Քիչ քանակութեամբ բաթաթէս, ոսպ, ոլոռն (պէղէլիս), սիսեռ, լուրիս, շագանակ, այս վերջինները ծեծուած ու ճղմուած, թիւրէ վիճակի մէջ:

Նյոնպէս քիչ քանակութեամբ ու երբեմն երբեմն պէտք է ճաշակել կանաչեղէններ, աղցան (սալաթա), եւ կերպ (բատիքիս), սպաննախ, հազարվայրի (լէդիւ), հում

կամ եփած պտուղներ : Կերտկուրները պիտեռոս ու շատ կծու (սպահարլը) պէտք չէ բլլան :

Պէտք չէ ուտէ որսելքններ, տուփի մէջ պտարաստուած ու պահուած մանղէններ կամ որևէ ուտելիք, ոստրէ, միտիա, խեցգետին, կարկինոս ու ուրիշ որևէ ծովային կեղեւաւոր :

Սխտոր, սոխ, կաղամթ, ընդակաղամթ (գարնասպիթ), ծներեկ (ասրէրժ) ջրկոտեմ (քրէսօն, սու թէրէսի), կանկառ ուտելու չէ որովհետեւ ասոնք շատ անդամ կաթին մասնաւոր լեղիութիւն ու հոտ մը կոտան ու ոմանք նորածնին կղկղանքին կանաչ գոյն մը կը թողուն զոր պէտք է առաջաւց գիտնալ չի վախնալու համար :

Ամէն երկրի մէջ մէյմէկ ուտելիք կը յանձնարարեն իրը կաթերն առաստացնող : Անգլիոյ մէջ բրածուկը (մօռիւ), Գաղղիոյ մէջ ոսպր : Տաճկաստանի մէջ լուրիան մեծ պատիւ ունի կիներու քով :

Ճաշերն, իրարմէ բաւական հեռու ըլլալու են օրը երեք անգամ . առաւաօտ, կէսօր ու երեկոյ : Գիշերուան մէջ մէկ կամ երկու դաւաթ կաթ խմել յանձնարարելի է:

Ըմպելիքը պէտք է ըլլայ պարզ ջուր, եթէ կարելի է եփած ջուր : Լաւ է մէջը քիչ մը գինի կաթեցնել և կամ լիմոն : Ներեկի է քիչ քանակութեամբ գարեջուր, 24 ժամուան մէջ առառաւելն մէկ լիդր :

Ոգելից ու ալքօօլաւոր ըմպելիքները բացարձակ կերպով արգիլեալ են ու լիսասակար :

Ռւզողն կրնայ օրուան մէջ և կամ երեկոյեան դէմ ջուրի տեղ խմել կաթ կամ եփած գարիի ջուր :

Օրը մէկ թէյ և կամ եփած քափէ :

Կաթնառու կին մը առանց բժիշկի խորհուրդի որևէ դեղ պէտք չէ գործածէ :

Ապրելակերպն հանդարաս ու խաղաղ ըլլալու է :

Եթէ օդը գեղեցիկ է ու ներեկի, ժումերէն վերջն ամէն օր կարճ պտոյտ մը ընելու է :

Գոնէ, առաջին վեց ամիսներու միջոցին, երեկոյթ-ներէ, թատրոնէ, պարահանգէսէ, թղթախաղէ, ծխախոտէ ու շոգելից ապականեալ սրահներէ հեռու մնալու է :

Պէտք է կանուխ պառկի : Գիշերը 8 էն 9 ժամ քնանալու է : Շաբաթը մէկ կամ երկու անգամ բաղնիք կամ առան մէջ լոգնալու է :

Սեռային մերձեցումներէ կարելի եղածին չափ զգուշանալու է :

Զիք բարկութիւն, վախ, կոկիծ ու յուղում :

17. — Կարնեուուրիւնը արգիլող, առծամբար
կամ վերջնական կերպով դադրեցնելու սիստող
պարագաներ

Մօր մը կաթն իր զաւկին ամենէն առողջապահիկ
անունդն է :

Ամէն մայր պարտաւոր է իր զաւակը դիեցնել :

Կին մը որ նորածին մը աշխարհք կը բերէ իրեն
անունդն ալ միատեղ կ'ունենայ :

Սխալ է շատ մը կիներու յայտարարութիւնը որ «ես
կաթ չեմ ունենար» : Այս յայտարարութիւնը ընելու հա-
մար կին մը կաթնառութեան մը միջոցին, կշխով ա-
պացուցանելու է որ իր կաթն անրաւական է, թէ իր
մանկիկն իր կանոնաւոր աճումն չունենար :

Բնդհանուր կերպով կիներու 100ին 90ին 95ը լաւ
կաթնառու կրնայ ըլլալ :

Դիեցումը կնոջ գեղեցկութիւնը չի նունացներ,
մարմնոյն ձեւը, մէջքին նրբութիւնը չի փոխեր :

Ծիծերը թուլինողը կոթնառութիւնը չէ այլ յլու-
թիւնը : Այն ազգերու կիները որոնք ամենէն գեղեցիկները
նկատուած են, իրենց զաւակներն իրենք կը դիեցնեն :

Այն մայրերը որ ծիծ կ'ուստան առջի օրէն, աւելի
շուտ ոտքի կ'ըլլեն ու արգանդի հիւանդութեանց նուազ
ենթակայ կ'ըլլան :

Կաթնառութիւնը արգիլող ու դադրեցնելու սիս-
տող լուրջ պատճառներն են .

1. — Նորածինին կողմանէ : Բերանի կամ լեզուի
այնպիսի պակասութիւն մը որ ծծումն անկարելի կը

դարձնէ, այս պարագային մանկիկը չէ կարող ծիծապտու-
ղը բերանովը բանել ու ծծել :

2. — Մօրը կողմանէ արգիլող պարագաներ :

ա. Ներքին ծանր հիւանդութիւն մը, թոքախտ,
սրտի հիւանդութիւն (տես էջ 10) :

բ. Բնդհանուր մարմնոյ տկարութիւն, սակաւա-
րիւնութիւն :

գ. Ծիծերու հիւանդութիւն, ծիծապտուղներու ծա-
թուտուք : Այս վերջին պարագային, ծծումի միջոցին,
ձեղքուածքին երկու շրթունքներու իրարմէ հեռանալով-
նին մօրը սարսափելի ցաւեր կը պատճառեն ու դիեցումն
սաժամաբար դադրեցնելու կը սիստոն :

Ծիծի պարզ բորբոքում, ծիծի թարախոտ բորբոքում,
ծիծապտուղներու պակասութիւն :

Կաթերու սակաւառութիւնը անցողական կամ շարու-
նակական կրնայ լլալ :

Անցողական պարագային, մէկ քանի օր համբերելով,
մանկիկին ծծումովը միայն կարելի կ'ըլլայ կաթերն իջե-
ցնել : Երբեմն աւելի միծ ու ոյժով մանուկ մը կարող
կ'ըլլայ այս ինդիրը դիւրացնել ու լուծել :

Կաթնառութիւնը դադրեցելու պարագայ մ'է նաև
երբ մօրը կաթերը խիստ առատ, գիշեր ցերեկ անդա-
գար կը հօսին, հոգուասները կը թրջին ու վերջին ծայր
կը տկարացնեն : Եթէ կաթերը նոււազ առատ են ու ա-
ռանց վազելու, նեղութիւն ու ցաւ կը պատճառեն,
քաշկաթ կոչուած չիշերով կաթերուն աւելորդ մէկ մասն
առնելու է :

3. Ընկերային արգելիքներ : Աղքատ միջավայրերու
մէջ, ուր մայր մը, աղքատութեան ու ուրիշ որ և է
պատճառաւ մը, ծննդարերութենէ մի քանի օր վերջը
սոխուած է օրը 10—12 ժամ աշխատիլ :

Վերոյիշեալ պատճառին համար է որ, չմոռնանք տղի-

տութիւնը, աղքատ դասակարգի մէջ, մանուկներն աւելի մեծ թիւով կը մեռնին քան թէ հարուստ միջավայրերու մէջ :

Այսպէս Բարիղի բարեկեցիկ թաղերու մէջ ճնունդէն մէկ տարեկան հասակի մանուկներու 100ին 8ը միայն, հազիւ կը մեռնին, մինչդեռ աղքատ դասակարգերու մէջ հարիւրին 25 ու երբեմն աւելի :

Մեզ ծանօթ զիւղերու մէջ ուր խողակի ու մնտաքսեղէնի աշխատանոցներ կան, փոքր մանուկներու մահերու թիւերն ահռելի են: 100 մանուկներու զբեթէ 50ը կը մեռնին: 0էն 2 տարեկան հասակներու մէջ :

Շատ մը գեռասիր աղքատիկ մայրեր, աշխատելու ատիպուած իրենց երախան տունը կը թողուն ծեր մեծմօր մը կամ անկար աղքականի մը որո՞նք, որպէսզի մանկիկը չի լայ, կաթէն զատ տեսակ տեսակ դժուարամարս տպուրներով ու կերակուրներով կը սնուցանեն դայն:

Գրեթէ մեռնողներու ամբողջը մօրենական կաթի զրկումէն են:

Ինչպէս Եւրոպայի, շատ մը կէտերու մէջ, մեր մէջն ալ գործարանապետները, կաթնուու մայրերու թոյլատու ըլլալու են որպէսզի, օրուան մէջ գոնէ Յ ժամը մէրմը, 10 — 15 վայրկեան, իրենց մանկիկը դիեցնեն:

Մինչև իսկ, եթէ տգէտ մայրեր այս կարեւոր պարտականութիւնը զանց կ'առնեն ու անհոգ կը գտնուին հսկողի մը միջոցաւ ստիպելու են որպէսզի Յ ժամը անգամ մը ծիծ տան: Այս կերպով շատ մը մանուկներ իրական մահէ մը աղատած կ'ըլլան:

48.— Կարնու կին մը երկ յղանայ կարնուուրիւնը շարունակե՞լու է

Սովորութիւն եղած է կրկնել որ կաթնառու կին մը եթէ յղանայ ու շարունակէ իր մանկիկը դիեցնել այս վերջնը կը հիւանդանայ ու կը տկարանայ որովհետեւ մօրը կաթը յղութեան պատճառաւ վտանգաւոր ու թունաւոր կը դառնայ:

Բայց փարձառութիւնը այսպէս ցոյց չէ տար:

Տեսնուած են ու կը տեսնուեն շատ կիներ որոնք յղի վիճակի մէջ իրենց զաւակը կը դիեցնեն, անվտանգ, երբեմն իսկ մինչեւ ծննդաբերութեան միջոցին, ու այն առեն կաթէն կը կտրեն նորածինը դիեցնելու համար:

Այս կերպ կաթնառուութիւնը սովորական բան մ'է շատ մը երկիրներու մէջ, մասնաւորաբար Քուպա կողին մէջ:

Կաթնառու կնոջ ու յղի կաթնառու կնոջ կաթերը քիւմիական քննութեամբ հասաւառուած է որ իրարմէ մեծ ու որոշ տարբերութիւն մը չունին ու յար և նման են:

Շատ մը կիներ մնացիտակից յղի ըլլալնուն՝ յղութեան սկիզբները զիեցուցած են առանց մանկան առողջութիւնն ու բնական աճումը խանդաբերու: Երբ վերահասու եղած են վիճակնուն ու ահաբեկած երախան ծիծէ կտրած են անմիջական կերպով ու անկանոն մննդառութեան մը հետեւանօք եթէ այս վերջնը ստամոքսի ու աղիքներու անհանգատութեան ենթակայ եղած՝ այս տկարութիւնները ընդհանրապէս փոխանակ յոոի մննդառութեան վերագրելու յղութեան կը վերագրած են:

Յզի կնոջ մը կաթնառութեան միջոցին նորածինը

Կրնայ հիւանդանալ, բայց այս հիւանդութիւնը պէտք չէ
մօրը վիճակին յատկացնել :

Իբր եղրակացութիւն յղի կին մը եթէ առողջ է,
կրնայ անվտանգ իր զաւակը դիեցնել ու պէտք է դադ-
րեցնէ կաթնտուութիւնը երբ ինքը տկար է ու թէ յղու-
թեան և թէ դիեցման յոդնութեանց չէ կարող դէմ
տալ :

Իսկ եթէ յղութիւնը կանխահաս է որով մանկիկը
փոքր ու տկար ու ինքն ալ տկարակաղմ, զաւկին և իր
առողջութիւնը աւելի չի վատթարացնելու համար գոնէ
առժամարար ուրիշ կնոջ մը միջոցաւ դիեցնելու է զայն :

19. — Վարձկան կարնու կամ սենու

Մայր մը թէպէտե, ինչպէս տեսանք ինք դիեցնելու է
իր զաւակն ու հարիւրին 90-95 կարող է դիեցնել զայն
բայց երեմն առողջապահական և ուրիշ որ և կամքէ
անկախ պատճառներով կ'ստիպուի առաջի օրէն և կամ
ծննդաբերութենէ քիչ վերջը դադրեցնել . այս պարագային
սանտու մը բռնել ներելի է :

Վարձկան կաթնտուն անշուշտ դրամական կարողու-
թիւն ունեցողներու համար է . աղքատիկ ընտանիքներու
մէջ դժբաղդաբար շիշկաթն է որ կը տիրապետէ : Օտար
կաթնտուութեան դիմելէ առաջ նախըժշկական կերպով մօ-
րը տկար ըլլալն հաստատուելու է և կամ կշիռով անոր կաթին
քանակութեան անբաւականութիւնն ցոյց տրուելու ու
միւս կողմանէ մանկան տկարութիւնն ստիպելու է դա-
դարման :

Այս պարագաներուն մէջ սանտուն ծառայութիւն
ու օգտակարութիւն կ'ունենայ :

Ստնտուի դիմելէ առաջ սակայն լաւ մը խորհելու
ու ստիպուած ըլլալու է և ոչ թէ նորածեւութեան հա-
մար, զի ընտանիքի մը մէջ վարձկան կաթնտու մը ու-
նենալը պարզ ու գիւրին բան մը չէ :

Վասնդի երկու զաւակ իրենց մօրմէն սիտի զատ-
ուին : Շատ անգամ սանտուին մանկիկն զո՞ն կ'երթայ
մօրը խնամքներէն ու կաթէն հեռու :

Պէտք է սանտուին առողջապահութեան հսկել : Անոր
տիպութիւնն, ուրախութիւնն, իր զաւկին, ծնողքին
առողջութիւնն, մէյմէկ մտահոգութիւն են թէ՝ անոր և
թէ ատան համար : Զի ամէն յուզմունք աղդեցութիւն

ունին կաթին որպիսութեան ու յատկութիւններուն վրայ :

Սանառուները երկու տեսակ են՝ անոնք որ մանկիկն իրենց տունը կը տանին դիմունելու, մեծցնելու համար, ու անոնք՝ որ մանկան տան մէջ կը մնան ու կը բնակին : Առաջինները, բարեբաղզաբար մեր երկրին մէջ հաղուագիւտ են: Մայրը եթէ հիւնդութեան մը պատճառաւ մեռնի և կամ ծնողքը միջոց չունի են, այն ժամանակ այս միջոցին կը դիմն: Այս կերպ կաթնտուութիւնը շատ գլխուարին ու մահացու է մանուկներու: Քիչերը կ'ապրին շտաբերը կը մեռնին :

Սակաւ են այն կաթնտուները որոնք իրենց տան մէջ խնամքալ, ամէն հոկողութենէ նեռու զգուշութեամբ կը մեծցնեն իրենց յանձնուած մանկիկը :

Տան մէջ բնակոս վարձկան կաթնտուն նախընտրելի է: Նախ տան մէջ ընդունելէ տուած բժշկական մանրաւերկիտ քննութենէ մը անցընելու է, շատ անգամ, ըստ մեղ, մի քանի քննութիւններէ: Եթէ քաղաքացի է նախ թաղին, տան ծանօթ բժշկին կողմանէ, եթէ գիւղացի է գիւղին տոքթորին միջոցաւ: Եթէ տուածինը նպաստաւոր է երկրորդ քննութիւն մը նորածինին տան բժիշկին ու վերջապէս երրորդ քննութիւն մըն ալ տան անձանօթ կարող ու լուրջ բժշկի մը կողմանէ անեղի ունենալու է:

Նախ սանառուին առողջութիւնը շատ կարեւոր է, յետոց այս երրեակ բժշկական զննութիւններն անկարելի և դժուարին չեն քանի որ զայն բանովը դրամական կերպով արդէն կարող է :

Շատեր թեթևորէն, մէկու մը պարզ յանձնարարութեան վրայ կաթնտու բոնելուն, քիչ օրէն ստիպուած նն փոխել ինչ որ մնի դժուարութիւն մ է:

Ամենէն առաջ հիւծախտաւոր, վեներախտաւոր ըլլաւ չէ:

Եթերը չափաւոր մեծութիւն ունենալու են:

Պառուղները ձեւ աւոր ու դուրս ցցուած :

Եթերուն մեծութենէն շատ խարուելու չէ:

Մեծ ծիծեր իւղոտ ու ճարպատ կ'ըլլամն ու քիչ կաթ հայթայիլող, մինչդեռ աւելի փոքրեր առաւել քանակութեամբ կաթ կուտան:

Տարիքը 20էն 34 տարեկան պէտք է ըլլայ :

Երկու, երեք զաւակ ունեցող սանառ մը նախընտրելի է: Անձնական փորձառութեամբ աւելի խնամքով ու լու կրնոց մեծցնել նորածին մը:

Կաթը 21էն 8 տասուան 111աւու է: 10 ամսականէն վերջի կաթը շատ յարգի չէ:

Ոչ տկարակազմ, նիհար, ոչ ալ գեր ըլլալու է:

Ոչ խոնոս ո՛չ արտում երես :

Դեղին կամ թիսամորթ կարեւորութիւն չունի:

Շիկամորթերն ընդունելի են եթէ քրախնքնին կծու չի հոտիր :

Ակրաները կանոնաւոր, մաքուր ու անպակաս ըլլաւու են:

Բերանի, քիթի, կոկորդի որ եւ է հիւծախտութենէ զերծ :

Խուլ պէտք չէ ըլլայ :

Զզային ըլլալու չէ:

Նախընտրելի են այն սանսուները որոնք դաշտան չունին :

Օրէնք է կաթնտուին մանկիկը մօտէն տեսնել և կամ անոր առողջութեան մասին վստահելի անձի մը կողմանէ տեղեկութիւն ունենալ:

Եթէ զաւակը առողջ, կարմրագոյն, առոյգ է կաթն ալ ոյժով ու մնագարար կ'ըլլայ :

Եթէ կարելի է զայն պէտք է կշռել ու հասակը չափել: Կղկղանքը բնական սովորական դեղին գոյնով ըլլալու է:

Վեներախտի որ և է նշանէ զերծ :
Երբեմն ստնտուն ուրիշի մը մանկին իր իրենք
ցոյց կուտայ , երբ այս վերջնս վատառողջ է : Պէտք է
զգուշանալ :

Եթէ զաւակը մեռած է պատճառը փնտուելու ու
տեղեկանալու է :

Ստնտուի մը կողմանէ տեղի ունեցած կաթնտուու-
թիւնն , բնական կամ մօրենական դիեցման կանոններու
համաձայն պէտք է ուղղել ու վարել :

Ժումերը միեւնոյն ժամերուն , կաթերու քանա-
կութիւնն անոր չափերով :

Սկիզբները , երբ կաթնտուն նոր տեղափոխած է ,
կաթերն կրնան պակախ , բոյց օր լստ օրէ , աստիճանա-
բար կ'իջնեն , պէտք է համբերել զիսնալ :

Եթէ շարունակական կերպով պակախ կարելի է
դուրսէն շիշով կաթ տալ , այն ալ մասնագէտ բժիշկի մը
խորհրդով :

Ուսելիքին գալով , արդէն այս մասին խօսեցանք
(տես էջ 43) միայն պէտք է նկատողութեան առնել որ
ընդհանրապէս կաթնտուն դեղիկական միջավայրէ մը
կուգայ ու ապրելակերպն ու կերուխումն քաղաքի ապ-
րելակերպէն ու կերուխումն չառ տարբեր է :

Ուստի անմիջապէս մաեղէններով պէտք չէ մնուցա-
նել , անիկա աւելի ալիւրեղէնի , խոտեղէնի ու բուսեղէնի
վարժուած է հակառակ պարագային ստամոքսի ու ա-
զիքներու հիւանդութեանց ենթակայ կ'ըլլայ :

Դարձեալ զիւղն աշխատելու , յօգնելու վարժուած
է , տան մէջ պէտք չէ շատ փափուկ , նստողական ու
դանդաղ կեանքի վարժեցնել :

Հարկ է աշխատացնել ու զբաղեցնել թիվեւ գործե-
րով . լուսացք , տան մաքրութիւն են :

Օրը մէկ կամ երկու անգամ , օդին համեմատ պէտք
է դուրս ելլէ պտոյախ :

20.— Մարտողութենէ աւելցած ու արտախուած նիւթեր ,
կղկղանք

Մանկան մը առողջ կամ հիւանդ ըլլալն միայն իր
կանոնաւոր աճումէն , ծանրութենէն , հասակէն , արտա-
քին առողջ ու առոցք երեւոյթէն պէտք չէ հետեւցնել :

Կղկղանքի քնուութիւնն այս մասին իր մեծ կա-
րեւորութիւնն ունի : Երախայի մը ապրելու հիմն մար-
տողութիւնն է : Ամէն ինչ անկէ կախաւմ ունի :

Մանկան ամէն աղտոտելն ուշադրութեամբ դիտե-
լով կարելի կ'ըլլայ հասկնալ որ այս գործողութիւնը կա-
նոնաւոր ու բնականական օրէնքներու համեմատ տեղի
կ'ունենայ թէ ոչ : Նորածին մը առաջին 4—5 օրերուն
աղիքներէն դուրս կ'արտաքսէ խմորանման մութ թխա-
գոյն կամ մութ կանաչ և կամ սեւ , կաշուն , առանց
հոտի հիւթ մը :

Մաղձի , ստամոքսի , աղիքներու , հիւթերու ու
մաշուքի խառնուածք ո՛չ : Առաջին արտաքսումն տեղի
կ'ունենայ ընդհանրապէս ծնունդէն , եթէ ծննդաբերու-
թիւնը կանոնաւոր եղած է 5էն 15 ժամ վերջը :

Եթէ 24 ժամ անցնի ու նորածինն չի մնառէ , հարկ
է բժիշկի դիմնել :

Այս աղտոտութիւնը մինչեւ որ մաքրուի 50էն 200
կրամ կը կըսէ : Զորուրդ , հինգերորդ օրէն սկսեալ կըլ-
կըզանքը տարբեր կերպարանք մը կ'առնէ :

Առաջին երկու ամսոյ մէջ օրական 15-20 կրամ
կ'աղտոտէ :

Երկրորդ ու երրորդ ամիսներուն 40 էն 80 կրամ :
(Չափահաս մը 170էն 220 կրամ) :

Մանկիկ մը իր խմած կաթին հարիւրին 2 կամ 3ը
կ'արտաքսէ: Ամէն մէկ քիլոին (կշոյն) 3էն կրամ կղղանք:

Շիշով կովու կաթով դիեցած երախայ մը խմած կա-
թին ճանրութեան հարիւրին 4էն 8 կրամ ու երբեմն աւելի
կ'արտաքսէ: Կնոջ կաթ ծծող մանկիկի մը կղղանքը ծե-
ծած հաւկիթի գեղնուցի գոյն ունի և կամ ոսկեղոյն դե-
ղին կ'ըլլայ:

Ասոնք մնալով կը կանաչնան, այս ետքէն կանաչ-
նալն պէտք չէ շփոթել արտաքսման միջոցին եղածէն:

Այս վերջինը կամ ախտարանական, ստամոքսի ու ա-
ղիքներու հիւանդութեան մը պատճառաւ և կամ երկրորդ
տարուան մէջ ուտելիքի մը հետեւանօք տեղի կ'ունենայ
(Տես Էջ 46): Գրիթէ հոտ չունի: Կովու կաթով դիեցած
կղղանքը, մուժ դեղին, և կամ բաց դեղին է և կամ
մանկիկի մը բաց գորշագոյն կ'ըլլայ:

Ապակեվաճաներու կիւին կը նսմանի:

Թեթեւ ամնիաքի, անուշատրակի հոտ կ'ունենայ:

Առողջ երախայի մը աղստառութիւնը ո'չ կանաչ և
ո'չ ալ ճերմակ պէտք է ըլլայ, ո'չ կարծր, ո'չ ճարակելն
պարունակէ, ոչ ալ արիւն:

Առաջին ամիմներուն օրական 3էն 4 անդամ կ'աղ-
տոտէ, մէկ տարեկան հասակին մէջ 2էն 3 անդամ, եր-
կու տարեկանին մէկ կամ երկու անդամ:

21. — Մանկան Մեզը

Նորածինին մէզը զրեթէ գոյն չունի, ևթէ մօրը ծի-
ծը կը ծծէ:

Անէացած կովու կաթով եթէ կը մնանի մէզը, բաց
գեղին կ'ըլլայ ու շորերուն վրայ գոյնը կը յայտնէ:

Առաջին օրերուն, 24 ժամուան մէջ, 50էն 100
կրամ կը միզէ, յետոյ, աստիճանաբար, խմած կաթին
քանակութիւնը աւելնալովը մէզին քանակութիւնն ալ
կ'աւելնայ, օրական 200էն 300, 500 կրամ:

Երբ օրական մէկ լիար կաթ կը խմէ, օրինակի հա-
մար, վեցերորդ ամիսէն վերջն, 550էն 750 կրամ կը
միզէ 24 ժամուան մէջ:

Ծննդեան առաջին օրն 2—3 անդամ. յաջորդ օրեւ-
րուն, օրը 8—10 մինչեւ 12 հեղ:

22. — Խառն կաթնուուրիւն

Խառն կաթնուուրիւն կը կոչեն այն դիեցումն երբ մօրը կաթերը անբաւական ըլլահնուն, դուրսէն կենդանիի կաթ արուի երախային մօրը կաթին հետ :

Այս միջոցին պէտք է դիմել երբ' .

1. — Մայրն, ինչ ինչ, ախտաբանական ու առողջաբանական պատճառներով, զաւկին տարիքին պէտքին համեմատութեամբ, բաւականաչափ կաթ չունի ու մանկիկն չի մեծնար և կամ պէտք չէ որ դիեցնէ :

2. — Երբ մայրն, օրուան մէջ տունէն դուրս, աշխատելու սովորուած է : Առաջին՝ դոնէ, երեք, չորս ամիսներուն, մանկան ապագայ առողջութեան շահուն համար, կովու կաթ տալու չէ, ու եթէ անսպատճառ ու անհրաժեշտաբար տալ պէտք ըլլայ մօրը կաթն շատ ու դուրսէն արուած կաթը քիչ տրուելու է :

Միւս կողմանէ, պէտք է գիտնալ որ մօր մը կաթը իր զաւկին համար թէ՛ անհրաժար, թէ դիւրամարս և թէ մարտղական է . ուստի եթէ երբէք քիչ քանակութեամբ ալ ըլլայ պէտք չէ ծիծէ կարել զի այս քիչ քանակութեամբ մօրը կաթն դուրսէն արուած կաթի մարտղութիւնը կը դիւրացնէ :

23. — Արուեստական կաթնուուրիւն

Արուեստական կաթնուուրիւն կը կոչեն երբ մայրը կը դադրի դիեցնելէ իր զաւակն ու դուրսէն կենդանիի կաթով կը կերակրէ զայն :

Այս դիեցման կերպին դիմելու է երբ մայրն, դրամական սնցուկ վիճակի մէջ չէ կարող վարձկան ստնուու բանել, երբ ինք չի կրնար ծիծ տալ, կաթ չունի, (թուքախտաւոր, վեներախտաւոր), ևն ևն :

Այս դրութիւնը բարեկախտաբար, մեր մէջ շատ տարածուած չէ դեռ, որովհետեւ արուեստական կաթնուուրիւնը շատ դժուարին է ու մահացու մանուկներու որոնք ամէն մնանդէ տառաջ մայրական կաթին պէտք ունին :

Նախ կենդանիի կաթը լնդհանդապէս միքրոսներու բոյն մ'է, երկրորդ՝ իր բազաղբութեամբը, նորածինին մննդառութեան պէտքի ու անհրաժեշտ մօրը կաթին բազաղբութենէն կը տարբերի :

Արուեստական կաթնուուրիւն եթէ դիմել պէտք ըլլայ ուրեմն սուաջին՝ ջանուրու է այնպիսի վիճակի մը մէջ տալ կաթը որ իր մէջ մանկան ստամոքսի ու աղիքներու մարսովութիւնը խանդարող միքրոսներ չի պարունակէ . երկրորդ՝ դիւրին պարզ միջոցաւ մը կնոջ կաթին քիւմիական բազաղբութեան կարելի եղածին չափ մօտենայ :

Արուեստական կաթնուուրիւնը երկու կերպ կ'ըլլայ.

1. — Ուզգակի, նորածինը կենդանիին (կով, այծ, էշ և այլն). ծիծէն կը ծծէ :

2. — Կենդանիի կաթը վերոյիշեալ պայմանները գոհացնող պարագաներու մէջ պատրաստուած, շիշով ու որոշեալ քանակութեամբ կը արուի :

Առաջին եղանակը դիւրին չէ ու բացառիկ կերպով անոր դիմելու է . երկրորդ միջոցն աւելի գործնական ու գործածական է ու շատ մը պարագաներու մէջ , մնձ ծառայութիւններ կ'ընծայէ :

Կենդանիներու կաթերու մէջէն պէտք է նախըսարել կովու կաթը որ թէ իր բազարութեամբը կիոց կաթին կը մօտենայ , թէ աման է և թէ դիւրաճայթելի : Եթէ կովու կաթ չի գանուի այծի կաթ կարելի է սալ : Հրապարակի վրայ ծախուած կաթը իր մէջ կը պարունակէ մանկական ստամոքսը ու պղիքները բորբոքող միլիոններով մանրէներ ու միքրոպներ , զանաքոչնացնելու ամէնէն դիւրին ու պարզ միջոցն է եփել :

Փորձառութիւնը ցոյց տուած է որ 105⁰ տաքութիւն մէկ ժամ տեւողութեամբ .

108⁰ կէս ժամ տեւողութեամբ .

110⁰ Մէկ քառորդ ժամ տեւողութեամբ բաւական են կաթի մը բոլոր միքրոպները ու մանրէները սպանանելու ու զայն մանկան մնդառութեան յարմար բնձայելու համար : Այս վիճակին մէջ հասած ու պատրաստուած կաթ մը պիտի կոչենք անեացած կաք :

Քոլերաի մանրէն կը մեռնի 58⁰ ստամանի . թիֆոինը 60⁰ի :

Թոքախափ մանրէն երկու վայրկեան կաթին եփելէ վերջ կ'ոչնչանայ :

Խնամու մայրերը պարտին պատրաստել իրենց մանկան սնունդի համար պատրաստուելիք կաթն : Անէացման յատկացուելիք կաթը պէտք է կարելի եղածին չափանիկ դիւրամարսելի ընելու համար , մինչեւ երեք ամիս ջրախառն տալու է : Կովու կաթն առնուազն մէկ վրգի մէջ 38 կրամ կարագ պարտակելու է :

Զայն պատրաստելու համար շատ մը միջոցներ կան , ասոնցմէ ամենէն պարզերը են Սօքուէդի ու Ժանդիլի գործիքները : Ասոնք կը բաղկանան , երկաթէ թելէ կու

զովէ մը օր մասնաւոր տեղեր ունի 8 կամ 9 շիշ զետեղելու համար :

Այս շիշերուն մէջ կէսէն վեր կաթով լիցնելու է , մասնուկին տարիքին համեմատ ու բերամնները ձգախեժէ կլոր , տափակ մասնաւոր խցաններով գոցելու է :

Գոցելէ վերջ երկաթէ կողովին մէջ զետեղելու , ու կողավը շիշերով ամէնքը միասեղ , ջուր պարունակող , մետաղէ ամանի մը մէջ դնելու ու եփելու է երեք քառորդ ժամ : Այս կերպով 24 ժամուան յատկացուելիք մանկան անունգը կը պատրաստուի :

Ամէն շիշ մէկ ժումի համար պէտք է գործածել : Եթէ ամէն ժումէ վերջ շիշին մէջ կաթ աւելնայ , պէտք չէ գործածել յաջորդ ժումին այլ թափելու է :

Անէացման գործողութիւնը ամէն օր պէտք է կրկնել , իւրաքանչիւր օր խցանները ու շիշերը եփած , տաք ջուրով մաքրելու է :

Մայիս , յունիս , յուլիս , օգոստոս , սեպտեմբեր , տոտ ամիսներու միջոցին կաթը շիշերով պաղ չուրի մէջ պահելու է . 22 տասիհճանէն վեր միջավայրի մէջ 24 ժամ չի դիմանար : Թէպէտ , երբեմն նորածիններ , ձննդեան օրէն սկսեալ , կովու զուտ կաթ կը մարսն բայց զայն աւելի դիւրամարսելի ընելու համար , մինչեւ երեք ամիս ջրախառն տալու է : Կովու կաթն առնուազն մէկ վրգի մէջ 38 կրամ կարագ պարտակելու է :

Առաջին չորս շտրամները մէկ բաժին ջուր երկու բաժին կաթը :

Չորրորդ շտրամն մինչեւ վեցերորդ և կամ ութերորդ շտրամն , մէկ բաժին ջուր երեք բաժին կաթ :

Երրորդ սմիսէն սկսեալ կաթը զուտ կրնայ արուիլ : Կաթին մէջ աւելցնելիք ջուրը եռացած ըլլալու է :

Զուրին մէջ պէտք է քիչ քանակութեամբ շաքոր աւելցնել :

Արուեստական կաթնառութեան միջոցին, ամէն ժումէ առաջ պէտք է կաթին համը նայիլ ու հոսոսել որպէսզի քայլած, թանձրացած, լեղի, անախորժ հոսով չըլլայ, ո՛չ պաղ ո՛չ տաք :

Ամէն ժումէ առաջ շիշը լաւ մը շարժելու է :

Ամէն ժումէ առաջ լաստիկէ խցանը հանելու ու տեղը լաստիկէ ծիծի պառողի ձեւով ծայր մը անցնելու է :

Ամէն ժումէ վերջ թէ ծայրն և թէ շիշը երած տաք ջուրով մաքրելու է: Ծայրը դարձուելիք ըլլալու է ձեռնոցի մատի պէս, մաքրելը դիւրին: Տրուած միջոցին կաթը պէտք չէ որ պաղը լլայ, գոնէ 35° էն 37° ըլլալու է: Շիշը տաք ջուրի մէջ թաղելու է որպէսզի քիչ մը տաքնայ, մանկան տալէ առաջ լաւ է կաթը մատի մը վրայ թափել առաջութեան աստիճանին վրայ դաղափար մը ունենաւ լու համար: Շիշը պէտք է աստիճանաւորեալ ըլլայ: Մանկիկ մը ինչպէս տեսանք ծծելիք կաթին քանակութեան մասին դաղափար չունի: Ինդհանրապէս իր չափէն աւելի կը խմէ ու կը հիւսնդամայ ուստի ինչպէս մայրական կաթնառութեան միջոցին նոյնպէս հոս պէտք է որոշ չափով կաթ տալ ու առամոքաը բեռնաւորելու չէ:

Առաջին	շբ.	ժումին	30 կրամ,	1 բաժ.	ջուր 2 բաժ. կաթ		
2րդ	»	»	45	»	»	»	»
3րդ	»	»	60	»	»	»	»
4րդէն8րդ	»	»	75էն 90	»	»	»	3
2րդ	սամիս	»	100	»	»	»	»
3րդ	»	»	120	»	դուստ կաթ :		
4րդէն6րդ	»	»	135էն160	»	կրամ	ժումին	
7րդէն12րդ	»	»	180էն200	»			

Այս թիւերը առողջ ու սովորական ու կանոնաւոր աստիճանով մեծցող մանկիկներու համար է:

Եթէ երախան փոքր ու տկարակազմ է ամէն ժումի

վերոյիշեալ չափերէն քիչ մը պակաս տալու է կաթը իր տարիքին համապատասխանող թիւէն վար: Եթէ երրորդ ամիսէն վերջը մանկիկը դուստ կաթը չի կարենայ մարսել ջուր տւելցնել ու խառնելը շարունակելու է:

Արուեստական կաթնառութիւնը, ծիծով դիեցման նման ժումով տալու է:

Առջի օրերէն սկսեալ մինչեւ կաթթողի ժամանակ երեք ժամը մէջ մը կաթ տալու է:

24 ժամուան մէջ 7 անգամ:

Օրինակի համար հետեւեալ ժամերուն: Եւրոպ ժամ՝ 5—8—11—2—5—8 մէկ անգամ գիշերը Տաճկ. » 12—3—6—9—12—3 » » »

Առաւոտեան առաջին ժումը կարելի է ժամ՝ մը առաջ եւ կամ ժամ մը վերջը տալ: Յաջորդ ժումերը միշտ անոր հետեւեկով երեք ժամը մէկ անգամ:

Արուեստական կաթնառութեան միջոցին երախայլին կը չափ կանոնաւոր չէ մայրական դիեցման կշիռին յաւելման նման, երբեմն չափ կաւերնայ օրական, երբեմն բնաւ չափենար ու մինչեւ իսկ կը պակսի:

Յաճախ պնդութիւն կ'ունենայ ու կղկղանքը ինչպէս արդէն տեսանք խմորանման, ապակեգործերու մածիկին կը նմանի:

Առաջին ակամները աւելի ուշ կը բուսնին, փոխանակ երդ. 7րդ ամիսներուն 8րդ կրամ 9րդ ամիսներուն ու չափ անգամ աւելի ուշ:

24. — Ծիծըող ու կաբրող

Մանկիկ մը երբ բաւական կը մնձնայ, ծիծէն պէտք է կորել աստիճանաբար, եթէ մօրը ծիծը կը ծծէ այս գործողութիւնը ծիծթող պիտի կոչենք, իսկ եթէ արուեստական կերպով դիեցած է կաթթող :

Շատ մը մայմեր առվորութիւն բրած են կաթնառուութեան միջոցէն սկսելով ծիծթողի ժամանակ չափահատներու համար պատրաստաւած կերակուրներ կերցնել : Այս առվորութիւնը պէտք է թուզու որովհետեւ աղեստեր է մանկան համար :

Նորածինի մը ստամոքսը միմիայն մօրը կաթը կարող է լաւ մարսել աստիճն երեք ամիսներու, այս միջոցէն վերջը կովու կամ այծի կաթ տալու է :

Մանուկները առվորութիւն ունին բերաննին տանիլ ու ուտել փորձել ինչ որ տրուի իրենց :

Ութերորդ ամիսէն սկսելու է, որ ժամանակ մանկիկ մը 8 քիլօ կը կշռէ զրեթէ, դուրսի կաթէն զատ կերտել, ու աստիճանաբար, կաթին քանակութիւնը պակսեցնել ու ուտելիքին քանակութիւնը աւելցնելու է, այսպէս մինչեւ 24րդ ամիսն այսինքն երկու տարեկան հասակը : Ութեմնի ծիծթողը մէկ օրուան գործողութիւն մը չէ ինչպէս շատ մայրեր կ'ընեն, առւաւօտ մը կ'եղին ու կ'որոշեն ծիծ չի տալ, այլ 8րդ ամիսէն սկսեալ ինչպէս ըսինք մինչեւ 2 տարեկան պէտք է շարունակել որ ժամանակ ծիծթողը կատարեալ ու լրացած կ'ըլլայ : Արուեստական կաթնառութեամբ մնեցող մանկիկի մը կաթթողի սկզբնաւորութիւնը երկու երեք ամիս յետաձգել նախընտրելի է :

Փորձառութիւնը ցուցուցած ըլլալով որ մանկան մը բերանի ու ստամոքսային հիւթերը, կաթէն վերջը ամենէն դիւրին ուշուած նշան (ամիտոն) կը մարսեն ծրդ ամիսէն սկսելով առաջին մանկան կերակուրները նշային գէտք է ըլլան : 8րդ ամիսէն սկսեալ ծիծով դիեցած մանկիկ մը կարող է նշան չափարի վերածել, կովու կաթով մնացած 10րդ ամիսէն կարող է կատարել այս գործողութիւնը :

Ուրեմն 8րդ ամիսէն առաջ տրուած որևէ մուռնդ, կաթէն զատ, լաւ չի մարսուիր որովհեան մարսովութեան գործարանները դեռ զօրացած ու աճած չնա :

Այն մանուկները որոնք սկիզբէն ինամքով չեն որոնունդ առներ ուշ կամ կանուխ կը հիւանդանան :

Շատ մը չափահաս տարիքի հիւանդութիւններ արմատ ու ծնունդ՝ կ'առնեն մանկական շրջանի մէջ :

Մանուկներու ստամոքսի, աղիքներու, խոշոր փոր, սկզբի ախտաբանական տեսակ տեսակ կակողութիւններ ու բորբոքուններ յստի կաթնառութեան ու մինչդառութեան հետեւանքն են : Ծիծթողի շրջանի մէջ պէտք է մանել հետեւեալ պայմաններու մէջ : Առաջին երբ մանկիկը եօթը ամիսը լրացած է, երկրորդ՝ յուշ, յուշիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներու մէջ պէտք չէ ծիծթողի սկսիլ :

Երրորդ՝ երբ երախան կատարելապէս առողջ է :

Կաթէն վերջ ու միատեղ արուելիք սոսաջին սնունդը ինչպէս բախնք նշան, ամիսանն է, զոր պէտք է տալ հեղուկ վիճակի մէջ :

Նշան կը գանուի, գրեթէ բոլոր բուսեղէն ու բանշարեղէններու մէջ, մանուսորաբար մեծ քանակութեամբ ցորենի, զարիի, եղիսպացորենի, վարսակի, բրինձի, արդալիւրի, (առառուտ) հաճարի (չավասար) լու-

բիակ, սսպի, բախմթէսի, սփսեռի, ևայլն ի մէջ։
Ուրեմն կաթին հետ, ու անկէ վերջ մանկան պէտք
եղած սնունդը դիւրին է հայթայթել։

Տեսնենք հիմա սասնք ինչ կարգով և ինչ վիճակի
մէջ հարկ է պատրաստել ու կերցնել։

Նախ ալիւրի ու ապօռի ձևին մէջ տալու է։ Նշան
կամ ամիսոնը որպէս զի դիւրամարս լլլայ ու պնդու-
թիւն չխայ, լաւ է ալիւրը բո՞րել, (գավուրմիշ ընել)։

Ալիւրը պնակի մը մէջ պետք է փոնել ու փուռը
քիչ մը չորցնել տալ մինչեւ որ գոյնը փոխէ դեղինի
ու եփած, այրած հոտի, պիսքօդի նման։

Այս բո՞րումը նշան աստիճան մը շաքարի (տէքս-
դրին) կը փոխէ որ աւելի դիւրամարա է։ Մարսողու-
թեան առաջին շրջանը բերնին մէջ աեղի կ'ունենայ լոր-
ձունքին միջոցաւ։ Լորձունքը կազդէ նշային վրայ ու
զայն կը փոխէ շաքարի, ասոր համար է որ երբ հաց ու-
տեսնք բերաննիս կ'անուշնայ։ Հում նշան, հատիկներէ
բաղկացած է ու ամէն մէկ հատիկ մաշկի մը մէջ ծրար-
ուած։ Երբ բո՞րումով մաշկը պատոի մարտղու-
թեան գործողութիւնը դիւրացած կ'ըլլայ։

Փոխանակ բո՞րացած ալիւրի։ մանկիկներուն կը
տրուի նաեւ պիսքօդ ու հայտապուր որոնց մէջ նշան
եփած է։

Մանուկներու շաքար շատ կերցնելու չէ։

Շաքար եթէ մեծ քանակութեամբ տրուի շաքա-
րախտ կրնայ պատճառել։

Երբ կը տեսնուի որ մանկիկը կաթին հետ, նշային
վարժուած է ու զայն լաւ մը կը մարսէ, դէպի 15րդ
ամիսներուն կերակուրներուն աւելցնելու է ճարակենները,
կարագ, սեր, հաւկիթի գեղնուց։

Թէ նշայով ու թէ ճարպելէններով մնուցուած ժա-
մանակ մանկիկը, միշտ ջանալու է ամէն օր կերակուրներուն

տեսակները փոխել, օրինակի համար. օր մը բրինձի ալիւ-
րապուր, օր մը գարփի ալիւրապուր, օր մը կա-
րագ, օր մը սեր, օր մը հացապուր, օր մը դարփօքաի
ապուր են։

Միօրինակ և միակերպ մհնդառութիւն մը, ծիծթողի
միջոցին մանկիկը կը տկարացնէ։

Երկու տարեկանին կը արուի միսի ջուր, ամբող-
ջառթեամբ հաւկրթ, միս շատ քիչ քանակութեամբ։
մուղէններու մէջն ամէնէն առաջ ու երկու երեք
օրը անգամ մը փորձելու է վասեակը մանրուած
սպիտակ միս կամ թարմ ձուկ։

Չուկը մնծ զգուշութեամբ մոքրելու է որպէս զի
փուշ չի պարունակէ։

Յետայ փորձելու է, ոչխարի, զառնուկի, հորթի ու
կովու միսերը, նախլնորիկու է սկիզբները կողի մի-
սերը և ֆլեգօն։

Մինդարար ու յանձնարարելի է նաև առանց իւզի,
հարայի ժամափոն։

Վերոյիշեալ մանկիկները մանկիկին կերցնելու է ման-
րուած, կտրառուած և կամ ճզմւած վիճակի մէջ։

Բաթաթէսի բիւրէն կը արուի երկու տարեկանին և
կամ եթէ մանկիկը աւողջ է, մէկ երկու ամիս առաջ։

Ոսպի բիւրէ սկսելու է 22րդ էն 24րդ ամիսներուն
ինչպէս նաեւ կանաչիկէն, եղերդ (բատիքեա), սպանա-
խի բիւրէ ելն։ այս վերջինները յանձնարարելի են մա-
նաւանդ պնդութիւն ունեցող մանկիկներու ինչպէս
նաեւ վարսակալիւրով ապուր և կամ աւելի լաւ,
գարփի ալիւրով ապուր։ Եթէ փորհարութիւն հակամէտ
է մանկիկը ապուրը բրինձալիւրով և կամ բաքառով պատ-
րաստելու է և կամ քիչ մը քաքաօ աւելցնելու է ապուրին
մէջ որ իր ընալանով (դանէն), պնդութիւն կուտայ։
Եփած պատզները 18րդ էն 20րդ ամիսներուն կը

սկսուին։ Հում պատուղները 2 տարեկանէն վերջ։
Քանի ծիծթողի կամ կաթթողի միջոցը յառաջանայ
ուտելիքներու տեսակներն աւելնան, ժումերը պէտք է
հեռացնել իրարմէ։

18րդ ամիսին մանկիկն օրուան մէջ միայն չորս ան-
գամ պէտք է ճաշէ։

Ծիծթողը վերջնական կերպով ե՞րբ տեղի ունենալու է։
Կարելի եղածին չափ ջանալու է առնուազն 45րդ
ամիսին առաջ մանկիկ մը ծիծէն բոլորովին չի կարել։

Աւելի երկար ժամանակ եթէ արուի վեսասկար
չէ ընդհակառակը։ Լաւ է եթէ մայր մը մինչեւ 20րդ
կամ 24րդ ամիսը ծիծ առաջ շարունակէ։

Ինչպէս տեսանք մօրը կաթթը մասնաւոր մարսողական
ոյժ մը ունի ու ուրիշ ուտելիքներու մարսողութիւնը
կը դիւրացնէ։

Մի քիչ մայրական կաթ ամէն կերակուրէ վերջ
մարսողութեան մեծապէս կը նպաստէ։

Ծիծթողը ուշացնելու առաւելութիւններէն մին է,
երբ մանկիկը հիւանդանայ, հիւանդութեան միջոցին փո-
խանակ կովու կաթ տալու մօրը ծիծը կը ծծէ ինչ որ
մեծ առաւելութիւն մ'է ու մանկան շուտ ապաքինման
կը նպաստէ։ Իբր եզրակացութիւն, ծիծթողը տատիճա-
նարար տեղի ունենալու է։ Առաջին կերակուրները տ-
առուր ու նշալին ըլլալու են, թարմ, տորեայ ու փո-
փոխական։

Երբեմն նոր սննդառաւթեան ժամանակ, մանկիկը չի
կրնար մարսել կամ կը փախէ, կամ խիթեր կ'ունենայ և
կամ փորհարութիւն։ Այս պարագաներուն՝ առժամանա-
կեայ կերպով միմիայն կաթնառութեան դառնալու է։

Ահաւասիկ ծիծթողի սկիզբէն յաջորդաբար պատրաս-
տուելիք տպուրներու ալիւրներուն կարգը ցոյց տուալ
ցուցակ մը։

15րդ ամիսին առաջ տրուելիք
Բրինձալիւր, սակու կամ դարիօքա, արգալիւր
կամ առառուղ, ցորենալիւր, գարիի ալիւր։

15րդ ամիսին

Նախորդ ալիւրները՝ աւելի հաճարալիւր կամ չավ-
տար։

Թեփ, զիւղի հաց, վարսակալիւր, եղիպտացորենիք
ալիւր, սլաքող, սպիտակ հաց, կարմրած հաց կամ կրիս-
տինի։

24րդ ամիսին

Նախորդ ալիւրները, ոսպ, լուրիա։
Ահաւասիկ մանկան կշիռը հրմ բանելով ու անոր
հետեւելով ծիծթողի սատիճանաբար յառաջացումը ցոյց
տուող ճաշացուցակ մը։ Պէտք չէ մասնալ որ 8 քիլօ
կշուռը մանկիկ մը վեր ի վերոյ 8 ամսուան կ'ըլլայ ու 10
քիլօ կշուռը մանկիկ մը 15 ամսուան։

8 ֆիլօ կտոռդ մանուկ

6 ժում ծիծ, կամ 6 շիշ կովու կաթ, 110էն 120
կրամ կովու կաթ ամէն ժումին։ Ալիւրապուր մը 80էն 90
կրամ կաթով ու քափէի դգալ մը ալիւրով պատրաս-
տուած։ Եթէ մէկ ալիւրապուրը մարսուի, օրը երկու
ալիւրապուր տալու է։

8 ֆիլօ 500 կրամ կտոռդ մանուկ

6 ժում ծիծ, կամ 6 շիշ կովու կաթ, 125էն 140
կրամ կովու կաթ ամէն ժումին։ Ալիւրապուր մը 100էն
110 կրամ կաթով ու քափէի դգալ մը ալիւրով պատ-
րաստուած։ Եթէ լաւ մարսուի օրը երկու ալիւրապուր
կերցնելու է։

9 Ժիլօ կըռող մանուկ

5 ժում ծիծ, կամ 5 շիշ կովու կաթ, 135էն 155
կրամ ամէն ժումին: Օրը երկու ալիւրապուր 110էն 125
կրամ կաթով ու գաֆէի դդալ մը ալիւրով:

9 Ժիլօ 500 կրամ կըռող մանուկ

4 ժում ծիծ, կամ 4 շիշ կաթ, 140էն 165 կրամնոց
խրաքանչիւրը՝ երեք ալիւրապուր: 100էն 110 կրամ
կաթ երկու գաֆէի դդալ ալիւրով պատրաստուած:

10 Ժիլօ կըռող մանուկ.

4 ժում ծիծ կամ 4 շիշ կաթ, 145էն 175 կրամ
խրաքանչիւրը, երեք ալիւրապուր, ամէն մէկը 110էն
120 կրամ կաթ ու երկու քաֆէի դդալ ալիւրով:
Սարեւ կը դննիք ուրիշ ցուցակ մը կաթէն կարե-
լուն կերպը ցուցնող: այս ցուցակին մէջ կաթին քանիւ-
կութիւնները ամէն ժումի նախորդինէն աւելի հն միւս
կողմանէ ժումերը պակսուած են:

7րդ ու 8րդ ամիսներուն

4 ժում ծիծ կամ 4 ժում կովու կաթ 140էն 160
կրամ: 1 շիշ բուսաջուր: այս տարիքին մանուկը վար-
ժեցնելու է գաւաթովլ խմելու:

1 Ալիւրապուր, և կամ հացապուր կէսօրին, քա-
ֆէի դդալ մը ալիւր 120 կրամ կաթ: Եթէ ապուրը
լաւ մարսուի ու մանկիկը առողջ է, կաթը աւելցնելու
է քիչ քիչ 120 կրամէն 130, 140, 150 կրամ: Եթէ
մայրը կաթ ունի ապուրէն վերջ քիչ մը ծիծ:

9րդ են 12րդ ամիսներուն

3 ժում ծիծ կամ 3 ժում շիշ կաթ. ժումին 200
կրամ: 1 Շիշ տաք բուսաջուր, 1 հացապուր կէսօրին,
1 ալիւրապուր երեկոյին:

150էն 175 կրամ կով 10էն 15 կրամ ալիւր:

12րդ ամիսէն 15րդ ամիսներուն

5 ժում ուտելիք 3 ժում ծիծ կամ 3 ժում կովու
կաթ շիշով, 175էն 200 կրամնոց:

1 շիշ բուսաջուր կերակուրներու մէջտեղերը, 1 հա-
ցապուր կէսօրին, 1 ալիւրապուր երեկոյին (175էն 200
կրամ կաթ 20 կրամ ալիւր): ապուրին մէջ հաւկիթի
դեղնուց մը զարնելու է:

Եթէ մանկիկը հացապուր չուտէ տեղն ուրիշ ալիւ-
րապուր մը ապուր է:

Ամէն օր ալիւրը փոխելու է:

15րդ ամիսէն 18րդ ամիսներուն:

4 ժում կերակուր:

1.— Առաւտօնուն:

Քիչ մը քաֆէովլ կաթ 150էն 200 կրամ:

Քիչ մը հաց ու կարագ:

Եւ կամ թեթեւ ալիւրապուր մը 200 կրամ կաթով
ու 20 կրամ ալիւրով:

2.— Կէսօրին:

Փոքրիկ ալիւրապուր մը, 100 կրամ կաթով, թու-
խաշած հաւկիթ մը, քիչ մը հաց, բուսեղէն բիւրէ մը
(քաթաթէս, ուսուն=պէզէլեա, շաղանակ, ոսպ ելն.):

Անուշեղէն մը, սիրապուր (քրէմմ) կամ խմորեղէն
անուշեղէն մը, չորցած սալորի բիւրէ:

Իրը ըմպելիք 100 կրում կաթ և կամ տաք բմպելիք
մը. շատ թեթեւ չայ, թմբիի ծաղկեցնուր, քամօմիցի, մաք-
րուած գարիովլ եփած ջուր և կամ եփած ջուրով շա-
քարովլ օշարակ ելն.:

3.— Երեկոյիան դեմ:

200 կրամ կաթ հետը թեթեւ կարկանդակ մը կամ
հացովլ քիչ մը շօքուա ու տաք ըմպելիք մը և կամ
պիոքօղ:

4.— Երեկոյին : Կաթապուր (հաց, դարձօքա, թեւախմորիկ, եւրոպական կամ իտալական ապուրի խմորիկով) : 100 կրամ կաթ :

18րդ ամիսին 24րդ ամիսը

4 ժում կերակուր :

1.— Առաւտոսուն : Կաթ քիչ մը քափէով, 150էն 250 կրամ : Բիշ մը հաց կարագով, կամ ալիւրապուր մը :

2.— Կեսօրին : Օր մը բուսեղէնի բիւրէ մը, օր մը թուլիկ խաշած հաւկիթ մը, օր մը ճերմակ ճղմուած կամ մանրուած միս մը (վառեալի, հորթի միս, ուղեղ), օր մը մսապուր, օր մը թարմ ձուկ : Անուշեղէն, սալոր, մրրագանոյշ=գօմբօթ, նուշ=պատէմ, պանան, նարինչ, բուսաջուր կամ 200 կրամ կաթ :

3.— Երեկոյեան դեմ 200 կրամ կաթ, հետը փոքրիկ կարկանդակ մը կամ հացով քիչ մը չօքօլա, հետը տաք ըմպելիք մը և կամ պիսքօդ մը :

4.— Երեկոյեան . Օր մը կաթապուր; օր մը միսի ջուրով ապուր (հաց, թեւախմորիկ, եւրոպական կամ իտալական ապուրի խմորիկ, կորկոտ, սրմուլ, բիւրէ, հաւկիթ մը թուլիկ խաշած, խմորեղէն (դըղամած = մագարնա, նույ) : Անուշեղէն կամ պատապուր կէսօրուան նման, ըմպելիք կէսօրուան նման : Բուսեղինաց ջուր :

Երկու տարեկան մանկան մը ուժելիիր

Առաւտոսուն : Կաթապուր, պիսքօդ մը կամ քիչ մը հաց :

Կեսօրին : Հաւկիթ կամ մաեղէն, կամ ձուկ կամ ուղեղ, բաթաթէսի բիւրէ, հաց, 150 կրամ կաթ :

Երեկոյեան դեմ : 250 կրամ կաթ, պիսքօդ մը կամ հաց :

Երեկոյին : Կաթապուր կամ միսի ջուրով ապուր, բուսեղէն մը, պտղապուր մը խնձորով կամ ուրիշ պտղով մը, 150 կրամ կաթ, հաց :

Երկու տարեկանին վերջ

Վերոյիշեալ ուտելիքներէն զատ, այս հասակի մանուկ մը սեղանի վրայ ինչ որ բերուի, փոքրիկ ու յարմար մաս մը անկէ անոր յատկացնելու է :

Մինչեւ 5-6 տարեկանին միայն ջուր խմելու է ու մթէ ջուրը կասկածելի է եփելու է, Պէտք չէ խմէ քափէ, մէկէ աւելի թէյ ու որեւէ ոգելից ըմպելիք մինչեւ իսկ քիչ քանակութեամբ : Մանուկ մը իր ոսկորներուն ուղղին ու ջիզերուն ածումին համար մեծ քանակութեամբ ֆօսֆօրի կիրի և բօդասի պէտք ունի . այս պատճառաւ ֆօսֆօր շատ պարունակող ուտելիքներ աւելի ճաշակելու է: Ինչպէս գարիի ալիւր, ուղեղ, վզամսոն, դիմիւր (հորթի կամ գառնուկի լանջոսկրին ետեւի կողմը խըռչափողին աւշեւ կը գտնուի): Մեծ քանակութեամբ կիր ու բօդաս կը պարունակին նաեւ սեցորենը ու գիւղի հացը: Կերակուրները պէտք է լաւ ծամուին, որպէսզի ստամքն ու աղիքները չի յոզնին ու չի տկարանան: Կերակուրներու մէջտեղերը որ և է ուտելիք տալու չէ:

Երկու քուկէսին եօթը տարեկան հասակին մէջ պատճանած հիւանդութիւնները շատ անգամ ծնողքին կողմանէ, վախի, պաղի, տաքի, մանկան մեծնալուն են. պատճառներու կը վերագրուին, տառնք ընդհանրապէս յոոի ու մանկանոն կերուխումի արդիւնք են :

Փոքրիկ հասակէն մեծ խնամքով պէտք է հակել թէ կաթնառութիւնը և թէ յետոյ սննդառութիւնը: Շատ մը տաքութիւններ, ջղային հիւանդութիւններ, քնառութիւն, սակաւարիւնութիւն, անարեկիչ երազներ, գիշերուան քրտինք, զլիսու ցաւ են. են. յոոի, անկա-

Նոն մննդառութիւն, գժուարամարս ուտելիքներու հետեւանք են: Մանուկները պէտք չէ թողուլ որ ձեռքերնին ու մատերնին ու որ և է առարկայ բերաննին տառնին ու ծծեն զի այս կերպով շատ ամսդամ թունաւոր միքրոպներ կուլ կուտան ու կը հիւանդանան:

Թեթեւ մաքրողական լուծողական մը ամփար մէջ մը լաւ նախզգուշութիւն մըն է: Ազիքները կարգ մը մանրէներէ կ'ազատէ: Շատ մը երկրորդ մանկութեան մէջ պատահած տկարութիւններ մօր և կամ հօր կողմանէ, ակռաներու, ճճիներու և մածնալու կը վերադրուին, մինչ գեռ 100ին 99ը յուր ու անկանան կերպիսումի արգիւնք են.

25. — Ծիծրողի միջոցին ու յետոյ տրուելիք մի բանի ապուրներու ու կերակուրներու պատրասելու կերպը

1. Ալիւրապուր.—Փուռը բոհրած, քաֆէի դգալ մը ալիւր (ցորեն, գարի, բրինձ, եղիպատացորեն, վարսակ և այլն.) քիչ մը ջուրի մէջ մարելու է որպէսզի կունու կունու չըլլայ. լաւ մը մարելէ վերջ 100 կրամ կամ աւելի (տարիքին համեմատ) տաք կաթի մէջ խառնելու ու 15 վայրիկեսն եփելու է: Զգեցէք որ քիչ մը պաղի: Կերցնելէ առաջ աւելցուցէք քիչ մը շաքար և կամ քիչ մը աղ:

Ալիւրը սկիզբները, 7րդ 8րդ ամիսներուն 10 կրամ դնելու ու քիչ քիչ աւելցնելու է տարիքին հետ մընչեւ 15, 20, 25, կրամ: Կաթը 100ին 120, 140, 150, 175, 200 կրամ: Լաւ է մանկան կերցնելէ առաջ բարակ մաղէ մը անցնել ապուրը:

Ամէն ապուրէ վերջ, եթէ կայ, քիչ մը ծիծ:

2. Հացապուր.—Փոքր շերտ մը կարմրած հաց, պարզ ձերնակ հաց, և կամ պիսքօդ (հացի, կարաղի և հաւկիթի խառնուրդ փուռը բոհրած ու չորչած) քիչ մը ջուրի մէջ եփել, թեթեւ կրակի վրայ 20 վայրիկան, յետոյ աւելցնել 100 կրամ տաք ջուր, գանակին ծայրով քիչ մը կարագ ու քիչ մը աղ:

Պարզ ջուրին տեղ կրնայ դրուել նոյն քանակութեամբ կաթ, միսի ջուր և կամ հաւի ջուր:

3. Կովու միսի ջուր.—Խոշոր պտուկի մը մէջ դրէք 2 քիլօ կովաւ միս, մէմ ու կէս քիլօ մսոստ ոսկոր, 7 լիտր ջուր ուժով կրակի վրայ եփեցէք, եփելէն վերջ փրփուրը

առէք ու աւելցուցէք 35 կրամ խոշոր կերակուրի աղ, 600 կրամ ստեղղին (հավուձ) 450 կրամ չողգամ, 300 կրամ պրաս, 30 կրամ կարս (քէրէվիզ) ու ամէնքը թեթեւ կրակի վրայ դրէք որպէսզի եփի 4—5 ժամ:

Յետոյ եփած պաղ ջուրի մէջ թաթխուած թաց լաթէ մը անցուցէք:

4. Հաւու ջուր.— Վերիվերոյ մէկ քիլօ կշռող հաւմը, լաւ մը մաքրելէ վերջ, թեւերը, որունքները, վիզը մանրուած, պղափկ ամանի մը մէջ դրէք ու աւելցուցէք 80 կրամ ստեղղին, 80 կրամ պրաս, 8 կրամ աղ, մէկուկէս լիդր կովու միսի ջուր: Եփեցէք ամբողջը, փըրփուրը առէք ու դրէք ամանին մէջ հաւուն մարմինը: Յետոյ թեթեւ կրակի վրայ ժամ մը եփեցէք ու լաթէ մը անցուցէք:

5. Քօնսօմէ. — Առանց իւղի 250 կրամ կտրտուած կովու միսը դրէք պտուկի մը մէջ, աւելցուցէք 60 կրամ ստեղղին, 60 կրամ պրաս, մանր մանր կտրտուած, խառնեցէք ամրողին հաւկիթի մը ճերմկուցով: Թըրջեցէք ամէնը շու կէս լիտր գաղջ միսի ջուրով: Եփեցէք ուժով կրակի վրայ, քիչ մը խառնելով, յետոյ թեթեւ կրակի վրայ մէկ ու կէս ժամ: Լաթէ մը անցուցէք:

6. Թել խմորիկով-կամ իշալական խմորիկով հօնսօմէ. — Եփ ելած մէկ լիտր կովու միսի ջուրի և կամ պարզ քօնսօմէի վրայ աւելցուցէք 60 կրամ վերցիշեալներէն մին, թողէք որ եփի 10 րոպէ:

7. Բարարեսի բիւրէ. — 250 կրամ մաքրուած բաթաթէս աղած պաղ ջուրով եփեցէք: Յետոյ թողէք քիչ մը չողին փափի, մաղեցէք ու աւելցուցէք քիչ մը միսի ջուր, բուսեղէնի ջուր և կամ կաթ, խառնեցէք ամբողջը, կրակէն վար առնելէն վերջ, ուտելէ առաջ, աւելցուցէք քիչ մը կարագ:

8. Բուսեղինաց խաջուրեր.—
ա. — Մերիի բուսեղինաց ջուր. — Մեկ լիտր ջուրի մէջ դրէք:

Ստեղղին	65	կրամ.
Բաթաթէս	65	"
Ոլոսն (պէղելիա)	25	"
Հոր լուրիս	25	"
Շողգամ	25	"

Ամէնքը եփել գոց պտուկի մը մէջ 4 ժամ մաղեցէք ու պակասածին տեղ մէկ լիտր ընելու չոփ աւելցուցէք եփած ջուր ու 5 կրամ աղ:

բ. Առանց կեփով բուսեղինաց ջուր. — Լիտր մը ջուրի մէջ դրէք.

Ափ մը րրինձ, ափ մը ոսպ, բուսնի մը մեծութեամբ բաթաթէս մը, ստեղղին (հավուձ) մը, պրաս մը, եփեցէք ամէնքը երկու ժամ, մաղէ անցուցէք, պակասածին տեղ աւելցուցէք ջուր ու 8 կրամ աղ,

զ. Գոմպիի չոր բուսեղինաց ջուր. — Մէյմէկ ապուրի գգալ կամ իւրաքանչիւրէն 30 կրամ, ցորեն, մաքրուած առանց մաշկի գարի, ծեծուած եղիպտացորեն, չոր ճերմակ լուրիս, չոր ողուն (պէղելիա), ոսպ, եփեցէք 3 ժամ, 3 լիտր ջուրի մէջ: Մաղէն անցուցէք և աւելցուցէք 5 կրամ աղ:

Այս բուսաջուրերով, կարելի է, որեւէ ալիւրով (րրինձ, կորկոս կամ ալմուլ, գարիօքա, թելամորիկ և ալին.) ապուրներ պատրաստել:

դ. Վարիօի բրինձի ջուր. — Լիտր մը ջուրի մէջ դրէք երկու ապուրի գգալ բրինձ, եփեցէք ժամ մը, մաղեցէք ու աւելցուցէք 4 կրամ աղ:

ե. Գարիի ջուր. — Կէս լիդր ջուրի մէջ դրէք ապուրի գգալ մը մաքրուած ու առանց մաշկի գարի. եփեցէք 20 րոպէ ու մաղէ անցուցէք:

Բոլոր վերոյիշեալ մասջուրերը և բուսաջուրերը պէտք է թարմ ըլլան . Երբեմն աղի անդ չաքար կրնայ դրուիլ եթէ մանկիկը գժուարութիւն ցոյց կուայ միոյն համար : Պէտք է ամէն օր թարմ պատրաստել : Երբեմն երբեմն, ինչպէս ամառ ժամանակ եթէ չառ տաք կ'ընէ օրը երկու անգամ պատրաստելու է :

9. Խնձորի մարմրած .— Խնձորները մաքրեցէք, կեղւեցէք, կուտերը հանեցէք ամէն մէկ խնձորը չորսի բաժնեցէք, զրէք քիչ մը ջուրի մէջ ու աւելցուցէք խնձորի կշոյն մէկ երրորդ մասին չափ չաքար ու քիչ մը վանիլ . մինչեւ որ հալին եփեցէք ու յետոյ մաղէ անցուցէք :

10. Ելակի մարմրած .— Կէս առ կէս ճղմուած եւ լակ ու չաքար խառնեցէք ու եփեցէք մինչեւ որ ամբողջը ուորի :

11. Գեղձի մարմրած .— Քանի մը դեղձի կուտերը ու կեղեւները մաքրեցէք ու կէս կշոյն չափ չաքարով եփեցէք յետոյ մաղէ անցուցէք :

12. Մածուն .— Եփեցէք լիար մը կաթ մինչեւ որ կէսը պակսի, յետոյ թողէք որ քիչ մը պաղի (վերի վերոյ ՅՈ աստիճան) . Կաթին երեսէն առէք մաշկը ու աւելցուց քիչ քանուկութեամբ մասեա, ու ամանը (տաք ջուրով մաքրուած ու լաւ մը չորցուած) բուրդէ լաթով մը փաթացէք ու ծածկեցէք ու դրէք զով տեղ մը : Տասը ժամ վերջը պատրաստ է :

13. Անզիւական երեմա .— Պառեկի մը մէջ խառնեցէք 250 կրամ չաքար և ութր հաւկիթի դեղնուց : Լեցուցէք ու խառնեցէք կէս լիգր եփած ու վանկով կամ նարնջեանիի ծաղիկով հոտաւորուած կաթի հետ : Կրակին վրայ եփ հանեցէք ու նուրբ մաղէ մը անցուցէք :

26 .— Մորի առողջապահութիւն ու լոգանե

Նորածինի մը մորթի մաքրութիւնը առողջապահական տեսակէտով մնեծ կարեւորութիւն ունի :

Պէտք է մանկան մորթը ու զլուխը վերջին ծայր մաքրուր պահել :

Շատ մը մայրեր պաղէն վախնալով, իրենց զաւակներուն մարմինը ու զլուխը չեն մաքրեր, զանոնք աղտոտ կը թողուն : Երբեմն կը տեմնուին մանուկներ որոնց գլուխներուն վրայ աղափ կեղեւներ (կոչկոռ) կազմուած կ'րլլան :

Այս կոչկառները երբ զլիսու վրայ կը մնան քիթի, աչքերու, տկանչներու, կոկորդի բորբոքումներ, տեսակտեսակ հեւանդութիւններ կը պատճառեն :

Միւս կալմանէ մանուկներու մորթը, փափուկ ու նուրբ ըլլալուն միքրոպներու անցքը գէպի ներս, մարմնոյ մէջ տւելի դիւրին տեղի կ'ունենայ :

Ուստի մորթը որչափ մաքրուր պահուի այնչափ մանկիկը հիւանդութիւններ հրաւերելու վտանգէն զերծ կը մնայ : Լոգանքը, մանկիկի մը համար կաթնառութեան չափ կարեւոր է :

Այն աղաքը որոնք լոգանքի վարժուած են փոքր հասակէն ու յաճախ կը լոգնան տւելի առողջ, աւելի կայտառ ու աւելի շուտ կը մեծնան քան անոնք որ ջուրէ հեռու պահուած են : Ծնունդէն անմիջապէս վերջը, մանկիկը աճառու տաք ջուրով պէտք է լոււալ ու մարմինյն վրայ գտնուած իւղու հիւթը մաքրել :

Լաւագոյն է նախ իւղու մարմին մը (վաղլին ևն .) քսել ու յետոյ լողջնել :

Առջի օրերը, օրը մէկ կամ երկու լոգանք մինչեւ

15 օր կամ ամիս մը , յետոյ մինչեւ երկու ամսական աշմէն օր :

Երկու ամսականէն մինչեւ վեցերորդ ամսոյ վերջը շաբաթը երեք անգամ :

Եօթերորդ ամիսէն մինչեւ մէկ տարեկան , շաբաթը երկու անգամ :

Երկրորդ տարուան մէջ շաբաթը մէկ կամ երկու անգամ :

Զուրին աստիճանը ՅՅԷն 37 հարիւրամամնեակ աստիճան ըլլալու է : Զուրը պէտք է ըլլայ կամ պարզ աղբիւրի և կամ աղի : Լոգանքին տեւողութիւնը 5 կամ 10 բոպէ : Զուրին մէջէն հանելէ յետոյ , մանկիկը տաք լավերու մէջ փաթաելու է ու թողելու 15 կամ 20 վայրկեան ու յետոյ մարմնոյ ամէն կողմը փոշի մը քսելէ վերջ : Հագուեցնելու է : Լոգանքը միշտ ծիծումէ մը տուաջ ու օրուան մէջ տեղի ունենալու է :

Եթէ մանկիկը զիշերները չի քնանար ու անհանգիսա Կ'ըլլայ նախնարելի է երեկոյեան գէմ՝ լողդնել :

Եթէ հազ ունե դարձեալ լողդնելու է :

Սմէն մանուկ ունեցող տուն , իրեն յատուկ լողաբան մը ունենալու է :

Սմառուան ծովի պաղ լոգանքը 4 , 5 տարեկանէն տուաջ պէտք չէ սկսի :

Մորթի հիւսնդութիւններ ունեցող մանուկները պէտք չէ պահեօ ընեն :

27.— Ակռաները , ակռաբուս

Երկու տարեկան առողջ մանուկ մը 20 ակռայ պէտք է ունենայ բերնին մէջ : Տասը ակռայ վերի ծնօտին վրայ , տասը ակռայ վարի ծնօտին վրայ :

Իւրաքանչիւր ծնօտ ունի .

4 հատու կամ կտրող ,

2 ժանիք կամ շնակռայ ,


4 փոքր աղօրիք ,

Որոնք կրնանք հետեւեալ կերպով շարել ու ներկայացնել .

Վերի ծնօտ .

Վարի ծնօտ . հատու $\frac{4}{4}$ ժանիք $\frac{2}{2}$ փոքրաղօրիք $\frac{4}{4} = 10$

$\frac{4}{4} = 10$





Այս ակռաները կը կոչուին ժամանակաւոր կամ կարի ակռաներ որովհետեւ միջոցէ մը վերջ կը թափին ու ասոնցմէ վերջը բումուղները կը կոչուին տեւական ակռա-

Ներ : Կաթի ակռաները բուսնելու որոշ օր մը չունին,
բայց վեր ի վերոյ որոշ ամիս մը ունին որմէ քիչ կը շե-
ղն եթէ ճանուկն առողջ է :

Սյապէս . վարի

մէջտեղի հատուները կը բուսնին	6րդ էն 8րդ ամիսներուն
վերի "	" 7րդ էն 10րդ "
Վարի քովբնտի	" 8րդ էն 11րդ "
Վերի "	" 9րդ էն 12րդ "
Վարի, վերի առջևի փոքրազօրիքները	12րդ էն 18րդ "
" "	" ժանիքները 15րդ էն 20րդ "
" "	հտեւի փոքրազօրիքները 22րդ էն 30րդ "



Տկարակազմ մանուկներու ակռաները աւելի ուշ
մէջտեղ կ'ելնեն :
Կաթի ակռաները եօթերրորդ ամիսէն բուսնելով
ճնութիւնը ցոյց կուտայ որ, այս թուականէն կարելի

է կաթէն ի զատ մանուկին ուրիշ մնունդ տալ :
Ժամանակաւոր ակռաները օր ըստ օրէ, բուսնելնուն
թուականէն սկսեալ կ'աճն կ'ուժովնան ու կ'արմատա-
ւորին մինչեւ հինգերրորդ տարւոյ վերջը, ուրիէ յետոյ
խորունկէն տեւական ակռաները կ'սկսին մեծնալ ու դէպի
դուրս յառաջանալ :

Այս պատճառաւ կաթի ակռաները արմատի կողմէն
սկսելով կը փոքրբնան ու կը մաշին : Եօթերրորդ տար-
ւոյ մէջ թափելու կ'սկսին :

Ըստհանրութէս առաջ բուսնողները առաջ կը թափին
այսպէս .

Մէջտեղի հատուները կը թափին 7էն 7ու կէս տա-
րեկանին, քովբնտի հատուները կը թափին 8 տարեկա-
նին, առջեւի փոքրազօրիքները 10էն 10ու կէս տարե-
կանին, ժանիքներն ու ետեւի փոքրազօրիքները 10էն
12 տարեկանին : Տեւական ակռաները թիւով 32 հատ
կ'ըլլան . քսան հատը կաթի ակռաներուն տեղը կը բուս-
նին ու անոնց տեղը կը բռնեն և իւրաքանչիւր ծնօտի
ետեւի կողմը կ'աւելնան վեց մեծ աղօտիք :

Ահաւասիկ իրենց բուսներու տարիքը ու կարգը .

5էն 7 տարեկան առջեւի փոքր աղօրիքներ,

6էն 8 " մէջտեղի հատուները ,

8էն 9 " քովբնտի " "

10էն 12 " ժանիքները ,

11էն 12 " ետեւի փոքր աղօրիքները ,

12էն 13 " առաջին մեծ աղօրիքները ,

13էն 14 " երկրորդ " "

19էն 30 " երրորդ " "

Այս վերջինները կը կոչուին նաև իմաստութեան
ակռաներ , ասոնք երբեմն բնաւ չեն բուսնիր ու կը մնան
ծնունդներուն մէջ :

28.—Մանուկներն ե՞րբ դուրս հանելու է

Մանուկներն սկիզբէն ու կանուխ վարժեցնելու է
դուրս պտոյտի հանել որպէս զի մաքուր օդ ծձեն :

Ամառ ժամանակ ճնունդէն 8 օր վերջ, ձմեռ ժա-
մանակ 15 օրէն :

Պտոյտները տեղի ունենալու են օրը երկու անգամ.
առաւօտ և երեկոյ ու եթէ օդը նպաստաւոր է կարելի
եղածին չափ երկար ժամանակ :

Ցուրտ օդերու ալ դուրս հանելու վարժեցնելու է :

Պտոյտի միջոցին զգուշութիւն ընելու է որպէս զի
թէ՛ ոտքերն և թէ ձեռքերը լաւ ծածկուած ու փաթ-
թուած ըլլան :

29.—Խաղալիք

Մանուկներու յանձնուելիք խաղալիքները (պուպ-
րիկ, վոքր կենդանիներ, զինուորներ, կարասի ևն.)
գունաւոր ներկուած ըլլալու չեն, որովհետեւ շատ ան-
գամ գունաւոր գոյներով ներկուած ու պատրաստուած
կ'ըլլան, այս պատճառաւ յաճախ թունաւորումներ տեղի
ունեցած են, մանուկները սովորութիւն ունենալով ինչ
որ գտնեն բերաննին տանիլ :

Նոյնպէս զիսրաբեկ ըլլալու չեն անոնք, որովհետեւ
կոտրուելով կրնան կուլ տրուիլ ու անցնիլ կոկորդի ու
մարսողութեան գործարաններուն մէջ :

Խաղալիքներն այնպէս ընտրելու է որ եթէ պէտք
ըլլայ կարելի ըլլայ լուալ ու մաքրել :

Զգուշութիւն ընելու է նաև մանուկներու քով չի
թողուլ կոճակ, գնդասեղ, ասեղ ու կարի կողով ևն.:

30.— Խ Ա Ճ Ո Ղ Ա Կ

Մանուկիներու համար սովորութիւնն եղած է ոսկրէ կամ փղոսկրէ օղակիներ կապով մը կապուած վիզերնուն կախել որպէս զի խածնէ, մանաւանդ ակռաբուսի ժամանակ ու այս կերպով ակռաներու վրայ եղող բարակ միսի խաւերը մաշեցնէ ու անոնց բուանելուն օգնէ:

Այս խածօղակիները ժամանակին համեմատ իրենց օգտակարութիւնն ունին, այս նպատակաւ կարելի է նաեւ, մէկ տարեկանին վերջ, մանկան ձեռքը տալ, հսկողութեան տակ, ոչխարի, հաւու ոսկորիկիներ:

31.— Պ Ա Տ Ո Ւ Ա Ս Ո Ւ Մ (Ա. Ե.)

Մանուկ մը ծախկախսէ վարակուելէ արգիլելու միակ ու սպահով միջոցը պատուաստումն է: Առողջ մանկիկ մը ծննդեան յաջորդ օրը կարելի է պատուաստել:

Բայց, հարկ չիկայ աճապարել, մանաւանդ եթէ ծախկախսի համաճարակ չկայ տեղւոյն վրայ: Բնդհանը բապէս լաւ է պատուաստել մանկիկն երբ երկու ամսուան է:

Այն մանուկիները որոնք մորթի հիւանդութիւններ ունին պէտք չէ պատուաստել, որովհետեւ բորբոքման մը հետեւանօք կրնան թարախու պալարներ ունենալ: Պատուաստման դիմելու է, մեծ զգուշութեամբ, եթէ ծախկախսի վախ կայ:

32.—Համբոյիր

Մանուկները յաճախս համբուրելու սովորութիւնն որչափ հին այնքան աւելորդ ու վնասակար է։ Շատ մը արտաքին ու ներքին հիւանդութիւններ պարզ անմեղ համբոյրի մը միջոցաւ կը փոխանցուին։ Պէտք է կարելի եղածին չափ արգիլել որպէս զի այս սովորութիւնն օրուան մէջ յաճախս ու զանազան անձերու կողմանէ չի կրինուի։

Եւրոպայի մէջ շատմը մայրեր մանկան օրօրոցին քով «զիս մի համբուրեր» գրած ու կախած են որպէս զի գոնէ ամէն ոք համբոյրի մասին առատաձեռն չի դանուի։

33.—Ժառանգական նուրի իւն

Բարոյական ու մատորական կրութիւն

Նորածին մը որ աշխարհ կուդայ, չի ծնիր, այլ իր արգանդային կեանքը կը շարունակէ։

Արգանդային շրջանէն գուրս այնպիսի գիղիքական ու բարոյական նշաններ ցոյց կուտայ որոնք իր ծնողքէն ժառանգած է։

Ամէն մանուկ կը ծնի ոչ ամէնուն պէս, այլ մասնաւոր քաղապատով մը, գոյնով մը, միութիւնով մը որ իրեն յատուկ է ու որուն մէջ հայրը, մայրը, մօտ աղդականները բաժին մը ունին։

Եթէ ծնողքն առողջ է նորածինն ալ առողջ պէտք է ըլլայ, եթէ ծնողքն հիւանդ է և կամ յուի սովորութեան մը տէր, մանկիկն յաճախս անոր տկարութիւնն և կամ յուի սովորութիւնը կը ժառանգէ։

Հայր մը ու մայր մը որպէս զի այդ անունը արժանաւոր ու գովելի կերպով կրեն պէտք է իրենց առողջութեան հսկեն ու անոր բարելաւ շարունակութեան խնամք տանին։ Ալքօլամոլ գինով մարդուն զաւակը, կամ տկարակաղմ կը ծնի ու փոքր հասակի մէջ լուսնոտ (սառալը) կը մեռնի կամ խեւ կ'ըլլայ կամ ապուշ կամ խենդ և կամ անբարոյական։

Յիմարանոցներու մէջ պատսպարուած խենդերու շատերը ալքօլամոլ ծնողքներու զաւակ են։

Այլասերած միասեռեաններ, անբնական զեղխութիւններ գործողներ, անձւասպանութեան դիմող կեանքէ յուսահատներ են։ Ընդհանրապէս զինովի զաւակներ են։

Երբեմն ո և է հիւանդութիւն մը , տկարութիւն մը կամ սովորութիւն մը ուղղակի հօրմէ , մօրմէ կամ մհծմօրմէն ու մնձնօրմէն նորածինին կը ժառանգուի նոյնութեամբ կամ փոփոխուած , երբեմն ալ մէկ սերունդը կը թողու յաջորդ սերունդին անցնելու համար :

Ժառանգական են շատ անդամ , թղթախաղութիւն , դրամապաշտութիւն , գողութիւն , թափառականութիւն , պոռնկութիւն , ծուլութիւն ևն :

Որչափ որ ծնողքները տղուն յոսի սովորութեանց մեղսակից են ու պատասխանասու , դարձեալ իրենք անոր փոքր հասակէն ջանալու են , զգուշաւոր ու խնամեալ կրթութեամբ մը դայն դէպի բարին ուղղել , ճշմարտին ու գեղեցիկին առաջնորդել :

Ծննդաբերութենէ քիչ վերջը նորածինին ջիղերը , որոնք խիստ զգայուն կ'ըլլան , պէտք չէ բարձր , ուժեղ ձայներով , աղմուկներով գրգռել :

Պէտք չէ մանկան քով պոռալ , վիճարանիլ , բազմաթիւ անձեր խօսակցին , երկու ձեռքերը ուժգին իրար զարնել են . :

Աւելի վերջը դէպի Յ-4 տարեկաններուն վախու պատմութիւններ , սատանայի , վայրենի կենդանիներու սժիրի , գողութեան են . ահարենիչ երեւակայութիւն կամ ճշմարիտ եղելութիւններ պէտք չէ պատմել :

Մանուկ մը ինքնին վախկաս կը ծնի ու վախու խօսակցութիւններով ջլային հիւանդութիւննեց ենթակայ կ'ըլլայ ու գիշերները փոխանակ հանդարտ քնանալու ահոելի , սարսափիչ երազներով կ'արթննայ ու հանդիսար կը խռովէ :

Բարկութիւնը վախին նման շատ կամուխ ի յայտ կ'ուգայ : Գրեթէ երկրորդ , երրորդ ամիսներէն մանկիկը կը բարկանայ , երբ իր փափաքները ու պէտքերը չի կատարէք , կը պոռայ , կը գրգռի , կուլայ ու աւելի յետոյ ինչ որ ձեռքը անցնի գետինը կը նետէ :

Սկիզբէն ջանալու է կարելի եղածին չափ մանկան բարկութեան աեղի չտալ , իսկ եթէ բարկանայ և եթէ անվընաս է ու հարկաւոր՝ ուղածը գոհացնել ու աստիճանաբար զայն ուղղելու է : Նոյնպէս մանուկները ընդհանրապէս նախանձու կ'ըլլան , կենդանիներուն պէս ու չեն ուղեր որ ասարկայ մը ուրիշի մը քով տեսնել մանաւանդ ուրիշ երախայի մը քով :

Այս մոլութիւնն ալ ջանալու է պարագային համեմատ կրթել առանց մանկան արժանապատութեան վեասելու :

Փոքրիկ տղաք ստախօս կ'ըլլան , պէտք է զգուշանալ ու ինչ որ կ'ըսեն միշտ իրար ճշմարտութիւն ընդունելու չէ : Ամէն անդամ սուտ չեն խօսիր բայց սակաւ ստախօսութիւնն անդամ ընտանիքներու մէջ , աղգալիաններու , ծառուներու միջեւ շատ անդամ խռովութիւններու պատճառ կ'ըլլան :

Յաճախ կը ստէ նախանձի , ծուլութեան համար , չի սասառելու , չի պատժուելու համար :

Մանուկներու հետ պէտք է միշտ լրջօրէն խօսիր իրը չափանաներ ու սուտ խօսելու չէ հետերնին :

Պէտք է բարի , բարեացակամ , արդար ըլլալ ու անոնց կատարեալ վատահութիւնը շահիլ :

Անոնք ի սկզբանէ , տարիքին բերմամբ չար անդութ կ'ըլլան պէտք է ըստ այնմ վարուիլ ու ներողամիտ գըտնուիլ , հարկ եղած իրատը տալով :

Մէկ տարեկաննէն առաջ , մանաւանդ վերջն ինչ որ խօսուի , արտասանուի մեծ զգուշութեամբ մտիկ կ'ընէ պէտք է , հանդարտ հանդարտ հետերնին խօսիլ ու բառերը , վանկերը հատիկ արտասանել ու հնչեցնել :

Փոքր տարիքէն սենեակի երաժշտութեան ընտանեցնելու է :

Մտաւորական , ուղեղի աշխատութիւնը պէտք է կարճ աեւողութեամբ ըլլան ու միշտ ընդհանուր մարմնոյ հանդիսառով ու փիզիքական աշխատութեամբ , մարմնակրթութեամբ իրարմէ հեռաւորած ու բաժնուած :

34.— Ֆ ի զ ի ֆ ա կ ա ն կ ր ք ու թ ի ւ ն

Մանկիկ մը դէպի մէկ տարեկանին սենեակին մէջ քաւելու է :

24րդ ամիսին մինչեւ 30րդ ամիսը պէտք է փոքրիկ պայտաներ ընէ :

Եթէ՞ այդ տարիքներուն չի քալեր հիւանդ է, բժիշկի մը դիմելու է :

Փոքր հասակէն, կարելի եղածին չափ մարմնական մարզանքի վարժեցնելու է :

Այն որ առողջ մարմին մը ունի առողջ ուղեղ մը կ'ունենայ: Ֆիզիքական գործունէութեան, մկաններու, ուժի ևն .ի ու մտաւորական գործունէութեան, խելքի յիշողութեան ևն .ի գործարանները միեւնոյն կեդրոնն ունին ուղեղին մէջ, միեւնոյն բջիջները :

Չափէ գուրս մարմնական յոգնութիւն մը, միտքը կը յոգնեցնէ փոխադարձաբար մտաւորական խիստ ու երկար աշխատութիւն մը մարդուս ֆիզիքական ոյժը կը տկարացնէ :

Ուրեմն մտաւորական ու ֆիզիքական յոգնութիւնները պէտք չէ իրարու յաջորդեն առանց դադարի ու հանգստութեան :

Մարմնամարդը, եթէ չափաւոր է, ուղեղը կը զօրացնէ :

Միւս կողմանէ մկանները կծկուելով արեան շրջանը կը դիւրացնեն որով սրտին աշխատանքը կը թեթենայ:

Ֆիզիքական մարզանքը, չնչառութեան պաշտօնը աւելի կ'ապահովէ ու կը կատարելացնէ, կուրծքը սովու-

րականէն աւելի բանալով չնչառութեան ու չնչառութեան չափը ու թիւը աւելցնելով :

Որով աղտոտ արիւնը թոքերուն մէջէն անցած միշտոցին աւելի զուտ ու աւելի մեծ քանակութեամբ թըթուածին կը ծծէ, կը մաքրուի ու կը կարմրի: Կը դիւրացնէ մարմնոյ մաշուքէ ու աշխատութիւնէ աւելցած թունաւոր մարմններու դուրս արտաքսումը (մէզ, քըրտինք ևն .:)

Այն որ մարմնամարզով կ'ուժովցնէ մսանները ու ուղեղը աւելի կամք կ'ունենայ աշխատելու ու աւելի գործունեայ կ'ըլլայ, ֆիզիքական ու բարոյական ցաւերու աւելի դէմ կուտայ:

Մարզանքը պէտք է տեղի ունենայ բոլոր մկաններու վրայ: պէտք է, չափաւոր, աստիճանաւորաբար, ըլլայ ու յոգնութիւն չի պատճառէ :

Բացօդեայ ըլլալու է :

Սկիզբները, քալելով, վաղելով ու պարզ խաղալով բաւականանալու է :

Պէտք չէ մանուկ մը փոքր հասակէն ճիգեր տայ ու ոյժէն աւելի աշխատութեանց ու յոգնութեանց ենթակայ ըլլայ, ինչպէս ըմբշամարտութիւն, ծանրութիւն վերցնել, թի քաշել տալ ևն .:

Վերցիչեալ քալելու, վաղելու ու տղայական թեթեն խաղերէ վերջ վարժեցնելու է մարմնակրթութեան: առանց գործիքի, կուրծքի, մէջքի, վերի ու վարի անգամներու շարժումներու:


Մայր մը պէտք է դիմնայ շունչուական մէթոտով մարզել իր զաւակը, ասոր ամէն մսանները չափով ու չափաւոր աշխատութեամբ մը կրթելով :

Յ Ա Ն Կ

Յառաջաբան	5
Յդի կնոջ առողջապահութիւն	9
Յդի կին մը կաթնտու պիտի կրնա՞յ ըլլալ	10
Նորածինն աշխարհ եկած ժամանակ ու յաջորդ օրեւուն ի՞նչպէս կ'ըլլայ և ի՞նչպէս պէտք ըլլայ	11
Հագուստ, չոր ու խանձարուք	12
Ննջասենեակ, օրօրոց, անկողին	14
Մայրական կամ բնական կաթնտութիւն. ժումով պէտք է ծիծ տալ	16
Առաջին անգամ ե՞րբ, և առջի օրերուն ի՞նչպէս ծիծ տալու է	18
Մօր մը կաթերը ե՞րբ կ'իջնեն	21
Ծիծ ի՞նչպէս տալու է. ծիծտապուշներու մաքրութիւն	23
24 ժամուան մէջ քանի՞ անգամ ծիծ տալու է կամ քանի՞ ժամ	25
Մանուկները պէտք է կշռել, օրական, ամսական և տարեկան ո՞րքան կը մնձնան	28
Ամէն ժամի ո՞րքան կաթ տալու է	35
Քանի՞ վայրկեան ծիծ տալու է	37
Ստամոքսի ընդունակութիւնը	38
Մանուկներու հասակը, մանկաչափութիւն	39
Կաթնտու մօր առողջապահութիւն ու աննդառութիւն	43
Կաթնտութիւնը արզիլող, առժամաբար կամ վերջնական կերպով դադրեցնելու ստիպով պարագաներ	46
Կաթնտու կին մը եթէ յլանայ կաթնտութիւնը շարունակելո՞ւ է	49

Վարձկան կաթնտու կամ ստնտու	51
Մարսողութիւնէ աւելցած ու արտաքսուած նիւթեր, կղկղանք	55
Մանկան մէզը	57
Խառն կաթնտութիւն	58
Արուեստական կաթնտութիւն	59
Ծիծթող ու կաթթող	64
Ծիծթողի միջոցին ու յետոյ արուելիք մի քանի ապօւրներու ու կերակուրներու պապաստեղու կերպը	75
Մորթի առողջապահութիւն ու լոգանք	79
Ակուաները, ակուաբուս	81
Մանուկներն և րբ դուրս հանելու է	84
Խաղալիք	85
Խածողակ	86
Պատուաստում	87
Համբոյք	88
Ժառանգականութիւն, բարոյսկան ու մտաւորական կրթութիւն	89
Ֆիդիքական կրթութիւն	92





«Ազգային գրադարան



NL0273137

3220